Ն 1142 — 1881 ՅՈՒՆԻՍ 5 ՇԱԲԱԹ — ՏԷՕՐՏԻՆՉԻՒ ՍԷՆԷ

ԱՊՕՆԷ ԳԻՆԱԹԼԱՐԸ

Մէճիտիյէ 20 ղրուշտան

ՍՊԱՄՊՕԼ ԻՉԻՆ

Պիր սէնէլիք . . . 200 ղ.
Ալթը այլըգ . . . . 100 »
Իւչ այլըգ . . . . . 55 »

ՎԻԼԱՅԱԹ ԻՉԻՆ

Բոսթա իլէ իրսալ օլունճագ-լար իչիւն

Պիր սէնէլիք . . . 230 ղ.
Ալթը այլըգ . . . . 120 »

Մէճիտիյէ 1 ղրուշ

ԹԷՐՋԷՄԱՆԸ ԷՖԷՄԵՐ

ՄԻՎԱՅՍՏԸ ԲՕԼԻՍԹԻԳԻՅԷ ԻԼՄԻՅԷ ՎԷ ՄԻԼԻՅԷ

ՎԷ ՍԱՒՐԷՅԻ ՀԱՄԻ ԵՒ ԷՄԻ ԳԱԶԷԹԱ ՏԸՐ

ԻԼԱՆԱԹ ԳԻՆԱԹԼԱՐԸ

Պէհէր սաթրը իչիւն

1 վէ 2 վէ 3 իւնճի սահիֆէ 5 ղ.
4 իւնճիւ սահիֆէյէ . . 2 »

ԻԿԹԱՐ. Պանգա, Շիրքէթ վէ ումումի սարրաֆիյէյէ այիտ.
2 վէ 3ի ճՀՆ սահիֆէյէրէ 6 ղ.
4 իւնճիւ սահիֆէյէ . . 4 »

Չիյասէ միւտտէթ իչիւն իլանաթա այրը բազարրգ օլուր։

Մէվատտր ճանֆէյա տայիր պէնտէր մէճմանէյէ գասրել օլունճագ վէ տէրճ օլունմայան էվրագ, իատէ օլունմայանագ։

Մէճիտիյէ 1 ղրուշ

Իտարէխանէսի վէ մանթպասան, Սթամպօլոու Պապը Ալի ճատտէսինտէ էսկի Պապը Զապթիյէ սոգաղը քէօշէսինտէ նումէրօ 8 տէ տիր։ — Ղազէթանըն ումուրու իտարէ վէ թահրիրիյէսինէ այիտ քեանֆէյի մէվատտ հագգընտա, Միւտիրի ղազէթա Տիգրան Ճիվէլէկեանա միւրաճաաթ օլունճաղը կիպի, քեանֆէյի մէքեաթիպին տախի անընն ճամընա կէօնտէրիլմէսի իգթիզա էտէր։

ԱՄԻԹԱՆԷ 5 ՅՈՒՆԻՍ

ԳՐԻԳՈՐ ՆԻԿՈՂՈՍԵԱՆ

ՎԷ ՏՈՒԷԼԼՕ

Էվվէլքի կիւն մանմաիլէյհ թարաֆընտան կէլէն իքի վէքիլ իլէ միւտիրիմիզ արասընտա վախմանէ պիր վագաա ճէրէյան իտուպ, պունուն էնճամ ու նէթիճէսի նէ օյանաղընը անլատրգտան սոնդրա պէրթաֆսիլ կաղէթամըզա եազմագ իսթէմիշ իսկք տէ, Մանսուրէ էֆէնտի տիւնքի նիւսխէսինտէ պիր ֆգրա նէյր իտուպ, վագաաի մէզբիւրէյի իլան իթմիշ, վէ ֆագաթ, չիւպհէ եօգտրը քի, մէզքիւր կաղէթայա վէրիլէն եանլըշ մալիւմաթա մէպնի, պիլինմէսքսիզին ֆըգրաի մէզբիւրէտէ հագիգաթը հայտէն պախտ պուլունուլմուշ օլտուղընտան, պու վագաայը պու կիւնքի նիւսխէմիզտէ պէր վէճհէ զիյր հիքեայէ իտէր, վէ էհալիյէ մալիւմաթը սահիհէ վերիրիզ։

Մաիւմ տիր քի, Գրիգոր Նիկողոսեան պիր վագթի կաղէթանընն պիրինտէ հէման թէքմիլ թիւրքիա վէ պիլխասսա Օթամպօլ էրմէնիլերի ալէյհինտէ պիր թագըմ թիւրէհամ վէ աղվիյաթտա պուլունուպ, ինսաֆսըզճասընա հագարէթլեր եազըրրընընտա, կաղէթաճըլըգ վազիֆէի մուգատտէսէսի իյֆա իթմէք իչիւն, պիզ պու առաման նէյրիյաթը պէհտեպանէսինի «Պոլսեցի» իմզալը վարագարար վասէթասը յա ճէրճ ուրտա էյլէմիշ, վէ Նիհայէթ մուամիլէյհին մէգամաթը՝ որրֆ աղրազ վէ նէֆսանիյէթտէն իսպարէթ օլտուղունու մէզքիւր կաղէթայա անլաթապիլիպ, տարիէսինտէն տէֆ իթտիրմէկէ մուվաֆֆագ օլմուշ տը։

Պու թարտ ու թէպիտ իւզերինէ, մէրգում Նիկողոսեան, քէնտի թէրպիյէսիզ վէ էտեպսիզճէ պէնտէրինի նէյր իթմէք իչիւն Մանսուրէ կաղէթասընա միւրաճաաթ իթմիշ, վէ իչթէ օրատա պիր վագթտան պէրու քէնտի նէյրիյաթը մէսմուս մէ վէ մէնհուսէսինէ պէտ իլէ, նիհայէթ կէչէն սայը կիւնու պիլխասսա Օթամպօլ էրմէնի գատրլարը ալէյհինտէ պիբէրլա վէ պիհայա պիր թագըմ թէզվիրատտա պուլունմուշ օլտուղունտան, զէօյլէ պիր բէզալէթ պէնտինի բէտտա ու ճէրճ վէ քէնտիսինէ իտտա ֆիգր իթմէք իչիւն, «Պոլսեցի» իմզալը պիր վարագա վասէթասը յա թէքբար մուամիլէյհին աղզընա պիր էօյլու գօյմաղա մէճպուր օլմուշ իտիր։

Էվվէլքի կիւն միւտիրիմիզ Ս. Ճիվէլէկեան էֆէնտի՝ քէնտի օտտաբնտա իչիլէ մէշղուլ իքէն, սաաթ 8 ռատտէլերինտէ իքի չարգալը իչէրի կիրիպ, մէրգում Գրիգոր Նիկողոսեան վէ եախօտտահա տօզրուսը սըրֆ Ֆրանսըզճա օյարագ գարթ տը վիզիթինին իւզերինտէ եազըլմըշ օլտուղը վէճհ իկէ, կոմիկօրի Նիգոլայէվիչ Նիգօլաօֆ թարաֆընտան էֆէնտիի մուամիլէյհէ պիր գարթ տը վիզիթ թագտիմ իթմիշլէր տիր։

Մէզքիւր գարթ տը վիզիթ իւզերինտէ էրմէնիճէ օյարագ Գրիգոր Նիկողոսեան թարաֆընտան ամիտէքի իպարէ եազըլմըշ իտի.

«Պ. Պ. Ցարութիւն Քէչէքեան և Միրզայ Մսերեան ունին պաշտօն իմ կողմից բանակցելու Թերէյրնի Էֆէնտիի խմբագրութեան հետ»։

Միւտիր Ճիվէլէկեան էֆէնտի պու թէզքերէյի օգուտուգտան սօնրա, մէրգում վէքիլլերի իլթիֆաթլա գապալ իտէր, օթուրարրը թէքլիֆ իլլեր, վէ գահվէ սիկարա իքրամ իտերէք, նէ իֆտտէլլերի վար իսէ թէպլիղ իթմէլերինի պէեան իտէր. լաքին Ցարութիւն Քէչէկեան վէ Միրզա Մսերեան հիչ պիր իքրամ գապալ իթմէեիպ, հաթթա եարը պագտա եարը իսկէմէ ուճուն տա օթուրտուգլարը հալտէ, կազէթամըզտա նէյրը մէգալէ իտէն «Պոլսեցի»նին քէնտիլերինէ կէօսթերիլմէսինի թալէպ իտէրլէր։

Պու թալեպ հատտը զաթինտէ միւնասէպէթսիզ պիր թալեպ իտի իսէ տէ, Ճիվէլէկեան էֆէնտի նէզաքէթէ ըրայէթ իչիւն իչին պուճիհէթինէ իթիրազ իթմէյիպ, անճագ պիր կաղէթանըն միւնտէրիճաթընա միւտիրի՝ մէսուլ օլտուղընը, վէ պու հալտէ «Պոլսեցի»է հաճէթ օյմայըպ մէրամարրընը քէնտինէ իֆտատէ իթմէյերի լազըմ կէլտիկինի պէյան իտէր։ Պու իսթաար իւզերինէ, քէչէքեան վէ Մսերեան «Էօյլէ իսէ եարբն (եանի տիւնքի կիւն) Նիկողոսեան էֆէնտինին սիգի իլէ կէօրիւշէկկի վար տը։ Թարաֆընըզտան սիզ տէ օնուն կիպի իքի քիչի թային իտին, եա Ֆերիքէօյիւնտէ վէ եա Բանկալթիտէ կէօրիւշէսինիզ.» տէյու Ճիվէլէկեան էֆէնտիյէ պէյանը մէրամ իթտիքլէրինտէ, էֆէնտիի մուամիլէյհ մէրգումանընն տուվէլլեյա տավէթ իթտիքլէրինի անլար իսէ տէ, մէվկէքէթիմիզտէ պէշլէ պիր ատէթ ու նիզամ օլմատըզընտան, պունլար պէլքի պայգա պիր շէյ տիմէք իսթէյօրլար զիւիմիյլէ, Նիկողոսեան էֆէնտի կէօրիչմէք իսթէր իսէ պուրայա եախօտ էվվ պուլուրսուն տէյու պիր իքի տէֆա պէյան իտինճէ, Նիհայէթ Միրզա Մսերեան՝ Գրիգոր Նիկողոսեանընն տու. էլլեյա տավէթ իթտիկինի աչզգտան աչզրա թէպլիղ իտէր։ Ճիվէլէկեան էֆէնտի՝ պինէֆա կաղէթաճըլըգ արֆաթըյա մէմէքէթին գանուն ու առաթընա մուղրիր օյան պէօյլէ պիր միւնասէպէթսիզ թէքլիֆի դապալ իտէմէյէճէկինի մէրգում իքի վէքիլէ եանի պոռէլլուշինիլէրէ պէյան իտինճէ, Մսերեան Միրզա ճէվապէն «Էօյլէ իսէ Գրիգոր Նիկողոսեան էֆէնտի սիգի օգագտա եախօտ գահվէտէ ներէտէ բաթթ կէլիր իսէ, իաթէտիկի կիպի մուամէլէ իթմէյէ սէրպէսթ տիր.» տեր։ Վէ Ցարութիւն Քէչէքեան տախի «սիզ Գրիգոր Նիկողոսեանը կազէթանըզտա մանէն էօյտիրմիչսինիզ տիր, օնըն տախի էվրօբա ուսուլինէ տուէլլօ իսթէրիպ թարղիյէ իսթէմէկէ հագգը վար տը» տեր, Ճիվէլէկեան էֆէնտի՝ պու իֆատաթտա քէնտի հայաթը ալէյհինտէ թէհտիտաթը վախիմէ պուլունտըղընը բանա ֆարգ իտէրէք, պիրթագրիպ զապթիյէ չաղրթմըշ, վէ մէրգումանը թէվֆիֆ իթտիրիպ պիրլիքտէ Պապը Զապթիյէյէ կիթմիշ։ Վէ օրատա քէյֆիյէթի հարֆիէն զապըթայիֆատէ իթտիքտէն սօնրա քէնտի էօմր ու հայաթը ալէյհինտէ թէհտիտաթ օլտուղունու պիլ պէեան, կէրէք Ցարութիւն Քէչէքեան վէ Միրզա Մսերեան ալէյհինտէ վէ կէրէք պունլարդն վէքեալէթ իթտիքլէրի Գրիգոր Նիկողոսեան ալէյհինտէ պէհագգընը թէէմինաթ թալէպինտէ պուլունմըշ, վէ պունտան պէօյլէ տէ պու երիզտէն վագը օյապիլէճէք մաղարրաթա մէսուլ օլտրգլարընը պիլպէեան նիզամէն տախի ճէզալարընը թալեպ իլէմիշ տիր։ Զապրթա թարաֆընտան պունլարընն նէճի օյտուգլարը սրէալ օլունտուգտա, Միրզա Մսերեան թիւճիւն թիւճճարը վէ միւթպէր թիւթիւնճի թիւճճարը վէ Ցարութիւն Քէչէքեան տախի սաֆի թիւճճար վէ օնուն տա գաթէնտերգաթ միւթպէրի (1) օլտուղունու զապրթայա պէեանտէն սօնրա, պու վագաայը քեանֆիյէթէն ինքեար իտուպ պէօյլէ պիր տուէլլո տա օթուրտուգլարը հալտէ, կազէթամըզտա նէյրը մէգալէ իտէն «Պոլսեցի»նին քէնտիլերինէ կէօսթերիլմէսինի թալէպ իտէրլէր։

Պու թալեպ հատտը զաթինտէ միւնասէպէթսիզ պիր թալեպ իտի իսէ տէ, Ճիվէլէկեան էֆէնտի նէզաքէթէ ըրայէթ իչիւն իչին պուճիհէթինէ իթիրազ իթմէյիպ, անճագ պիր կաղէթանընն միւնտէրիճաթընա միւտիրի՝ մէսուլ օլտուղընը, վէ պու հալտէ «Պոլսեցի»է հաճէթ օյմայըպ մէրամարրընը քէնտինէ իֆտատէ իթմէյերի լազըմ կէլտիկինի պէյան իտէր։ Պու իսթաար իւզերինէ, քէչէքեան վէ Մսերեան «Էօյլէ իսէ եարբն (եանի տիւնքի կիւն) Նիկողոսեան էֆէնտինին սիգի իլէ կէօրիւշէկկի վար տը։ Թարաֆընըզտան սիզ տէ օնուն կիպի իքի քիչի թային իտին, եա Ֆերիքէօյիւնտէ վէ եա Բանկալթիտէ կէօրիւշէսինիզ.» տէյու Ճիվէլէկեան էֆէնտիյէ պէյանը մէրամ իթտիքլէրինտէ, էֆէնտիի մուամիլէյհ մէրգումանընն տուվէլլեյա տավէթ իթտիքլէրինի անլար իսէ տէ, մէվկէքէթիմիզտէ պէշլէ պիր ատէթ ու նիզամ օլմատըզընտան, պունլար պէլքի պայգա պիր շէյ տիմէք իսթէյօրլար զիւիմիյլէ, Նիկողոսեան էֆէնտի կէօրիչմէք իսթէր իսէ պուրայա եախօտ էվվ պուլուրսուն տէյու պիր իքի տէֆա պէյան իտինճէ, Նիհայէթ Միրզա Մսերեան՝ Գրիգոր Նիկողոսեանընն տուէլլեյա տավէթ իթտիկինի աչզգտան աչզրա թէպլիղ իտէր։ Ճիվէլէկեան էֆէնտի՝ պինէֆա կաղէթաճըլըգ արֆաթըյա մէմէքէթին գանուն ու առաթընա մուղրիր օյան պէօյլէ պիր միւնասէպէթսիզ թէքլիֆի դապալ իտէմէյէճէկինի մէրգում իքի վէքիլէ եանի պոռէլլուշինիլէրէ պէյան իտինճէ, Մսերեան Միրզա ճէվապէն «Էօյլէ իսէ Գրիգոր Նիկողոսեան էֆէնտի սիգի օգագտա եախօտ գահվէտէ ներէտէ բաթթ կէլիր իսէ, իաթէտիկի կիպի մուամէլէ իթմէյէ սէրպէսթ տիր.» տեր։ Վէ Ցարութիւն Քէչէքեան տախի «սիզ Գրիգոր Նիկողոսեանը կազէթանըզտա մանէն էօյտիրմիչսինիզ տիր, օնըն տախի էվրօբա ուսուլինէ տուէլլօ իսթէրիպ թարղիյէ իսթէմէկէ հագգը վար տը» տեր։ Ճիվէլէկեան էֆէնտի՝ պու իֆատաթտա քէնտի հայաթը ալէյհինտէ թէհտիտաթը վախիմէ պուլունտըղընը բանա ֆարգ իտէրէք, պիրթագրիպ զապթիյէ չաղրթմըշ, վէ մէրգումանը թէվֆիֆ իթտիրիպ պիրլիքտէ Պապը Զապթիյէյէ կիթմիշ։ Վէ օրատա քէյֆիյէթի հարֆիէն զապըթայիֆատէ իթտիքտէն սօնրա քէնտի էօմր ու հայաթը ալէյհինտէ թէհտիտաթ օլտուղունու պիլ պէեան, կէրէք Ցարութիւն Քէչէքեան վէ Միրզա Մսերեան ալէյհինտէ վէ կէրէք պունլարդն վէքեալէթ իթտիքլէրի Գրիգոր Նիկողոսեան ալէյհինտէ պէհագգընը թէէմինաթ թալէպինտէ պուլունմըշ, վէ պունտան պէօյլէ տէ պու երիզտէն վագը օյապիլէճէք մաղարրաթա մէսուլ օլտրգլարընը պիլպէեան նիզամէն տախի ճէզալարընը թալեպ իլէմիշ տիր։ Զապրթա թարաֆընտան պունլարընն նէճի օյտուգլարը սրէալ օլունտուգտա, Միրզա Մսերեան թիւճիւն թիւճճարը վէ միւթպէր թիւթիւնճի թիւճճարը վէ Ցարութիւն Քէչէքեան տախի սաֆի թիւճճար վէ օնուն տա գաթէնտերգաթ միւթպէրի (1) օլտուղունու զապրթայա պէեանտէն սօնրա, պու վագաայը քեանֆիյէթէն ինքեար իտուպ պէօյլէ պիր տուէլլո

(1) Պու առամ մուգատտէմ Տիարպէքիր Ինկիլիզ գօնսօլօսու Մաճօր Թրօթթը եանընտա թէրճէման օլուպ, իչիթտիկիմիզ կէօրէ, մուախխարէն օրատան չրգարըլարագ Ռուսիա գօնսօլօսունա թէրճէման օլմուշ իսէ տէ, չիմտի պուրատա քէնտի իֆտատէսինճէ գաթէնտերգաթ սաֆի միւթպէր թիւճճար իմիշ։

ԲԻՒՐՕ ԻԹԹԻՀԱՏԸ

Պէնդէրը Թրէնիրդան Մր. Կուլան

Թարապիա, Հոկտ. 1880.

«Բիւրօ իթթիհատը տէնիլէն չէյ հագգընտա էկէր մաիւմաթը վար իսէ բէսմէն պանա թէպլիղ իթմէսինի վան գօնսօլօսու եիւզ պաշը Բէյթիճընտան թալեպ իթտիմ։

«Կիւյա պիր տէրէճէյէ գատար հիւքիւմէթը Օսմանիյէ վասեթասը իլէ թէչբիլ օլունմուշ պիր Բիւրօ իթթիհատընըն մէվճուտիեէթը մէրվիյէսի հագգընտա քէնտի էֆքարը չալխիյէմ՝ պու տրը քի, էօյլէ պիր իթթիհատ անճագ պաշը Սթամպօլ կաղէթալարընըն խայալխանէսինտէ մէվճուտ պուլունմագտա տրը, վէ ասլա գանն իթմէմքի, հիւքիւմէթը Օսմանիէ՝ պիր տէֆա թէչքիլ օլունտուգտան սօնրա հէման հիւքիւմէթ ալէյհինտէ իշ կէօրճէճը օլան էօյլէ պիր իթթիհատընն թէչքիրինէ թէչէպպիւս իտէճէք գատար սատտրլ օլսուն։

«Շիմտիյէ տէկին հիւքիւմէթին բօյլէթիգասը պիր աշիրէթի տիկէր աշիրէթէ գարշը չէգարմագ օլմուշ տրը, վէ սօն իքի սէնէ զարֆընտա վագի օլան Բիւրօ իսեանլարը, տէվլէթի տասա օլան ստիր Բիւրօ բուէսասընն մուավէնէթի իլէ տէֆ իտիլմիշ տիր։

«Պիր վագթի չօգ պահս օլունմուշ օլան Էրմէնի օթօնօմիսինտէն տօլայը Բիւրալէր միյանընտա պիր մէգալարա պուլուրմագտան էտէճէնտէն քէնտիմ պէղզաթ խապէրտարրըմ։ Կէչէն եազ մէվսիմնտէ Վանտա պուլունտուղում էսնատ, պաղը պէյրիք մէմուրլար օլ պապատ պանա պէօյլէտիլէր, վէ պաղը Բիւրօ բուէսասը տախի, պէնիմ իլէ վագի օլան միւքեալէմէլերինտէ, օլ մատտէլէ թթիտիլէրինտէ, Բիւրալէր պու իմթիյազաթը խարիճինտէ պրագրլըրլար իսէ, բէք գապալ տիր քի Բիւրալէր պիրլէշէրէք. հէմ Խըրիսթիյանլարը վէ հէմ տէ էօյլէ եէնի պիր չէյ իճատ իտէն հիւքիւմէթին ալէյհինտէ պուլունընը. լար։ (Էրմէնի օթօնօմիսինի միւթէագըպ թէչէքբիլ իտէճէք) էօյլէ պիր իթթիհատը տա նէյթիճէի միհթէմէկէսի. Խրիսթիյանլարը մուգանէմէթ ղարը մուգթեատիր օլաճագլարը, վէ հիւքիւմէթին տախի վէլէվ արզու իթսէ տէ, մուհաֆազայա գատիր օլամայաճաղը մահալլերտէ, Խրիսթիյանլարը գաթլինտէն իպարէթ օլաճագ տրը։

«Մուհագագ տրը քի, չարգի Բիւրտիսթանտա էն նուֆուզու ատէմ Շէյխ Իսլէյտուլլահ օլուպ, հուտուտա Բիւրալէրի միյանընտա օնուն զաթը վէ հիւքմիւ բէք մուգատտէս թուլթուլմագտա տրը։ Շիպահէ եօգ տրը քի, պու ատէմին ասրլ մագսէտի, մէմլէքէթի մէմուրինի հազրրէտէն գուրթարրպ, քէնտիսինի Բիւրտիսթան հաքիմի (Բուլէր) իթմէք տիր, եավանըն գըսմը չըմալիսի իլէ Մուսուլ վիլայէթինին գըսմը չըմալիսինէ, վէ հէր պիր թարֆտան նուֆուզ իչէտեպլիլեճէյի գատար ուզագլարա պուլուրմաք տրը։ Պունու եաբապիմէք իչիւն, Շէյխին չիմտիքի բօյլէթիգասը, Խրիսթիյանլարը քէնտիսի իլէ պարըշտրմագ տրը, տէյիլ քի օնլարը սէվտիկի վէ ըրայէթ ու հիւքմէթ իթտիկի իչիւն, իլլա քէնտի արզուլարընն իճրասընա օնլարը ալէթ իթմէք իչիւն։

«Պու ատէմ պիր Բիւրտ իթթիհատընա բէհս օպիլէճէք պիր թէք ատէմ տիր, վէ ֆագաթ պիլիրմի քի, պաղը նուֆուզու Բիւրտ չէմլիկէրի վէ պէյլերի, Շէյխ Իսպէյտուլլահընն ալէյհինտէ վագը օլան մուհարպէպէրինտէ գաթլօլունմուշ իտիլէր, վէ չիմտի Շէյխ Իսպէյտուլլահընն հիւքմիւ հուտուտան էօթէ իրան թօբրաղընտա տախի ճարի պուլունույօր իսէ տէ, Բիւրտիսթանընն Զարպ գըթասընտա նուֆուզունու զայպ իթմիշ տիր։

«Գապիլ տիր Շէյխին պու արաղրգ իրան թօբրաղընա հիւճում իթմէսի չու զանընա մէպնի տիր քի, ճիւքմէթի իրանիյէ, հիւքմէթի Օսմանիյէյէ գրեասէն, զաեէթ զայիֆ օլմաղա, իրան թօբրաղը իւզերինտէ պիր հիւքմի միւթագիլ քէսպ իթմէք տահա գօյայ տրը Նէթէքիմ Օսմանը թօբրաղը իւզերինտէ։ Շէյխին Նիյէթի պէյրի, իրան թօբրաղընտա պիր տէֆա էօյլէ պիր հիւքմ էլէ կէչիրտիքսէ սօնրա, տահա զիյատ գուվվէթլէ մէմուրինի Օսմանիյէ այէհիյնտէ պուլունմագ իտի։

«Պէն մախսուս «մէմուրինի Օսմանիյէ» տէյօրըմ, վէ զաթը հազրէթը բատիշահինին հիւքմիւնտէն պահս իթմէյօրմ. չիւնքի Շէյխ Իսպէյտուլլահ պիզզաթ Զաթը Շահանէէ սատրդ վէ թապի պուլունմագտա տրը։ Վէ էկէր պիր տէֆա մէմուրինի Օսմանիյէնին էլինտէն գուրթուլըպ, կէրէք մատտէթէն վէ կէրէք գանունէնբիւրտիսթան հաքմի թանրլաճագ օլուր իսէ, զաթը հազրէթը բատիշահինին հիւքմիւնիւ խանը. մաղա վէ վէրկի. վերմէկէ հազը պուլունաճաղը տա մաղնուն տրը։

«Զանընրա, Շէյխ Իսպէյտուլլահ Շէյխ Զահաթըն մախտումու օլուպ, պու չէյի Զահաթ տա բէք չէօհրէթի պիր Բիւրտ բէիսի իտի, վէ 1843տէ, Պոհթահյրը պէտերբան պէրին Նէպոթորիլէրի գաթլ իթմէսի զէմանընտա պաշլրճա սէպէպ վէ ֆիլի քէնտիսի օլմուշ իտի. 1869տա գօնսօլօս Մ. Թէյլըր տախի իշար իթմիշ իտի քի, Շէյխ Իսպէյտուլլահ, քէնտի մահէլի իգամէթինէ եագրն եէրլէրտէ Բիւրալէրին խրիսթիյանլար իւզերինէ իճրա իթտիքլէրի իթիսաֆթանն պաշլրճա մուհարրիգի պուլունմուշ տրը։

«Տիկէր ճիհէթտէն տախի, պանա իշար օլունտուղու վէճէ, մուհարէպէի ախիրէ էսնասընտա հէման պու Շէյխ Իսպէյտուլլահ իտի քի, Օսմանը օրտուսունա պիր դաշպին նէֆէր կէօնիլլու կէթիրմիշ, վէ Պայազիտ մուգաթէյէսինտէ խրիսթիյանլարը գուրթարմագ իչիւն իճրատ նուֆուզ իթմիշ, վէ հաթթա օնլարտան պիր չօղունու ֆիլհագիգա գաթլտէն խէլաս իթմիշ տիր։

«Պապը Ալի՝ էկէր չիմտիքի ֆըրսաթտան պիլ իսթիֆատ Շէյխին պաշրը էզէճէք օլուր իսէ, քէնտի մէնաֆիինէ քեամիլէն մուվաֆրգ պիր մէսլէքը մաագուլ իթթիխազ իթմիշ օլաճագ տրը. չիւնքի Շէյխ Իսպէյտուլլահ քէնտի վաթանընտա գալտրգճա, հիւքիւմէթը Օսմանիյէ իչիւն պաշ աղրըսը օլաճագ տրը։»

ՀԷՆՐԻ ԹՐՕԹԹԸՐ

Թէրմ. Էֆէնտ. — Ինկիլիզ գօնսօլօսընն պու թահրիրաթընտա թավսիյէ օլունան մէսլէքին զաթէն ճանիպի հիւքիւմէթի սէնիյէտէն իթթիխազ օլունմուշ օլմասը մանիպի մէմնունիյէթ տիր. չիւնքի, վարիտ օլան վէ էլան թատտրգ օլունմուշ պունունան հավատիսաթա նազարէն, Շէյխ Ուպէյտուլլահ վանա ճէլպ օլունմուշ վէ օրատան տա Տէրսաատէթ միւթէվէճճիհէն եօլա չրգարըլմըշ տրը։ Պու հալտէ Շէյխ Ուպէյտուլլահ հէր ներէտէ օլուր իսէ օլսուն, մուհաֆազայա հիմմէթ օլունտուգճա, վէ քէնտի Բիւրալէրի իլէ միւնասէպաթտա պունունուպ, օնլարա էմրլեր ելթա իթմէսինին էնճիլ ալընտրգճա, արթրգ Ղճէմիսթան թօբրաղընա մուհաճէմաթ վուգու պուլմայաճաղը, վէ օլ եիւզտէն հասրլ օլան պիր թազըմ իթիսաֆաթ վէ գըյագրգլարընը թէքերրիւր իթմէյէճէկի մաղնուն օլմաղա, իթթիխազ օլունան թէտպիրտէն տօլայը հիւքիւմէթը Սէնիյէյի թէպրիք իթմէք վազիֆէմիզ իգթիզասընտան տրը։

ԱԶԳԱՅԻՆ

Միացեալ ընկերութիւնը Տընօրէն Ժողովը ազասընտան պաղրսընն մէմուրիյէթինճէ տիւնքի կիւն թէպէտտիւլաթ վուգու պուլուպ, չէօյլէ քի, թուփալեան Գէորգ էֆ. Դանճապետ, Կիւլպէնկեան Յովհաննէս էֆ, Դրախուց Տընօրէն, վէ Մանուկեան Միսակ էֆ. Հասոյթից Տնօրէն Թային օլունմուշլար տրը։

—

Ս. Երուսաղէմ Բաթրիգ վէքիլի վէ Կրօնական խորհրդական Գերտ. Միսէն Սրբազան տիւնքի կիւն եալօվայա ադիմէթ իթմիշ տիր։

—

Իչիթահկիմիզէ կէօրէ, միլլէթիմիզ մուհարրիրլերինտէն Թիւպէնտճեան Նիկողոս էֆ. եարբն Ս. Էջմիածինէ ամիթէվէճճիհէն Սթամպօլոան հարէքէթ իտէճէք տիր։

—

Վարչական խորհուրդ՝ չարչէնպիհ կիւնքի իճթիմաընտա Տնտեսական խորհրդական վէքիլի Սէթեան Միհրան էֆէնտի թարաֆընտան թագտիմ օլունան 80—81 սէնէսի պիւտճէսինի թէտգիգ իտէրէք, Միլլէթ մէճլիսի ումումիսինին կէլէճէք իճթիմաընտա արզ իթմէյէ գարար վերմիշ տիր։

—

Ֆրանսա սէֆիրի Մ. Թիսօ ճէնապալէրի՝ տիւնքի կիւն ՊՊ. Ցարութիւն Քէչէքեան իթտիկի եանտէ, միլլէթիմիզ էրմէնի գամօլիքթարիրգի Տեղապահը Սէմահաթլու Ազարեան Սերբիսգոպոս հաղրէթլերի թարաֆընտան Միսքճեան Հովհաննէս վարդապետ վարօրա պիլաղիմէ, սէֆիրի միւշարէյէհ պիր սէյլեհանը մէսուտտ թէմենիսինտէ պուլունմուշ տրը։

—

Նարեանեան Արժ. Պօղոս վարդապետ Զմիւռնիոյ Առաջ. Տեղապահ թային օլունմաղա, Վարչական խորհուրդ տիւնքի կիւն մէմուրիյէթը մէզքիւրէյի թաստիգ իթմիշ տիր։

—

Տնտեսական խորհրդական Մելիքեան Գարեգին էֆէնտի երէնէ մէսալիհի խուսուսիյէտէն տօլայը Պուրկազա կիթմիշ օլմաղա, Սէթեան Միհրան էֆէնտի մուամիլէյհին մէճլիսին վէքիլ թաեին օլունմուշ տրը։

—

Առաջնակ կիւրակի օրն որ, 7, այսր յունիս ամսոյ տօն ըլլալով Անուանակոչութեան Եկեղեցւոյս Ամենասուրբ Երրորդութեան, ժամը 3½ին Զայնաւոր Պատարագ պիտի մատուցանէ սուտ Արհիապատիւ Գերապայծառ Յսեփանոս Վ. Ազարեան Արքեպիսկոպոս Նիկոմիդիոյ, և տեղապահ կաթողիկոսական աթոռոյ, ուստի և կը հրաւիրուին բարեպաշտ հաւատացեալք ներկայ գտնուիլ նոյն նուիրական հանդիսին։

Տուեալ ի Ժողովրդապետանոցէ Ս. վիճակին Բերայ ի 4 յունիս 1881

Մեծ. և Ժողովրդպետ.
Պօղոս Վ. Գաղէյեան
4—3

ԵԱԶ ՄԷՎՍԻՄԻ ԻՉԻՆ

ԿԷԼԷՆ ՄԱԼԼԷՐ

Պու սէնէ եազ մէվսիմի իչիւն մաղազամզա կէմիչ օյան բէք նէֆիս Միւլհուզ գրէթօնլարը, վէ չէչիտ չէչիտ իչլէմէկի պէյազ մուլին վէ քէբիւրլիւ բէրտէլէր վէ սարբ պիր խայի միւխթէլիֆ մալլար ֆէվգէլատէ էհվէն ֆիյաթա ֆիւրուխթ իտիրմէքտէ օյտուղընը միւթպէր էհալիյէ վէ միւթպատիտ միշթէրիլէրիմիզէ իլան իթմէքլէ միւֆթէխիրէմ։ 3—2

ՆԱՐԼԵԱՆ ՊԻՐԱՏԷՐԼԷՐ

Կէնէլէ վէ Տէրէլէյէ հավաքոն էլէն օն սահիֆէյէ գէօշտաֆ օլանա։

ՊՈՒԼԿԱՐԻՍԹԱՆ

Վիէննատան Թայմա Պուլկարիսթան վուգուաթը սիրիսի հագդընտա պէր վէճհի զիր եազըմըշ տը։

Բրէնս Ալէքսանտր տը Պաթէնպէրկ՝ քէնտիսինին Պուլկարիսթան էմարէթինտէ գալմասընա բէքտէ էհէմիյէթ վերմէմէքտէ տիր։ Մուշարիէյհին մահրէմը եորարը (սըրտուշը) պուլունան ղէվաթըն գավլինճէ, բրէնս Ալէքսանտր՝ ալէմը մէտէնիյէթէ ավտէթինի քէնտիսինէ ասլա պէր պէտպախթ.ըզգ ատտ իթմէյօր իսիլ։ Հէր հալտէ Պուլկարլարը խայր ու մէնֆաաթը իչին հարէքէթը՝հազրըտէ պուլունտուղընը բրէնսը միշարիէյհ պէյան իթմէքտէ իսիլ։

Բրէնս Ալէքսանտր՝ ժէնէրալ Էհրէնրօթը թավսիյէսի իւզերինէ գանունը էսասինին թաատիլինէ գարար վերմիշ տիր։ Մուսմանլէյհ ժէնէրալ Էհրէնրօթ՝ ուսուլը հազրըթ թատիլ օլունմազ իսէ իսթիֆա իտուպ կիտէճէկինի պէյան իլէմիշ տիր. բրէնս իսէ մուսմանլէյհ ժէնէրալըն հարէքէթինտէն մէհանուն պուլունտուղու ճիհէթլէ, պըրրադըպ կիթմէսինէ բազի օյմամըշ տըր։

Էվրօբա տէվլէթլէրի Պուլկարիսթան ահվալինէ շիմտիլիք պիթարաֆանէ պագմագտա իսէլէր տէ, բրէնսին թէքլիֆի գապուլ օլունմայըպ մաղուպ օյտուղու հալտէ թէրքը հիւքիւմէթ իթմէսի մուգարրէր օյտուղունտան, տիվելը միշարիէյհիմ՝ տիկէր պիր բրէնս ինթիխապընտա պիթարաֆ գալամայաճագլար, վէ շույու պուլան պիր հավատիսէ կէօրէ, բրէնս Ցօնտուգօֆ—Գօրսագօֆ վէ եախսոտ ժէնէրալ Ինէաթիէֆին Պուլկարիսթան բրէնսլիկինէ ինթիխապընը թատիդ իթմէյէճէքլէր տիր։

—

Ռուսիանըն Մէսաժէ Օֆֆիսէ նամ նատէթասը տա Պուլկարիսթան ահվալինէ տիր չէօյլէ եազըմըշ տըր։

Պուլկարիսթանտա զուհուր իտէն պուհրան հագդընտա միւթալէաթը միւսթէգիֆէ սէրտ ու պէյան օլունմուշ տըր։

Պա խուսուս Ռուսիա գապինէթօսընըն էֆքէարընա տիւրլիւ մանալէր վերիլմիշ տիր։ Ռուսիանըն ահվալը հազրըտէ կէօսթէրտիկի իհթիրազ գայտըզըգ էսէրի օյմայըպ, բրէնս իլէ Պուլկար միլլէթինին իսթիգլալիյէթինէ ռիայէթի էսէրի իտի։ Մամաֆիհի՝ էրպապը հէյլէճան՝ պու իհթիրազը պէհանէ իտէրէք, բրէնսին թէբլիֆաթը Ռուսիա թարաֆընտան իթագպիհ օլունտուղունը իշտա, վէ պու խուսուսատա էֆքէարը ումումիյէնին իղֆալինէ թաատտի օլունմուշ տըր։ Պինաէնալէյհ բրէնս Ալէքսանտրըն Ռուսիա տէվլէթի նազարընտա Պուլկար միլլէթինին ինթիխապքէրտէսի օլուպ Էվրօբա թարաֆընտան թաատիդ օլունտուղունը, վէ միշարիէյհէն միթէվէֆա իսթէրաթօր իլէ ումումի Ռուսիանըն "թէվճհիհինէ մազհար պուլունտըղընը իլանա լիւզում կէօրիւլմիշ տիր։

Բրէնս Ալէքսանտր Ռուսիա իլէ Պուլկար գավմը պէյնինտէ վասթաի իթթիհատ տըր. բրէնսին հըսսիյաթը ալիյէսինէ իսթէրաթօր հազրէթլէրինին էճիլիյէթի պէր քէմալ տըր։

Բրէնսին՝ Պուլկար միլլէթինէ թարիգի թէրագգիսէ բէհպէր օյմազ իւզրէ գապուլ իթթիկի վազիֆէյի թէմամէն իյֆա իտէճէկինէ իսթէրաթօր շիւպհէ իթմէզ։ Պու վազիֆէ իսէ բրէնս իլէ Պուլկար գավմընը իթթիհատընը թէմամըյլա հասըլ իտէպիլիր։

Բրէնս՝ ահվալը հազրըտէ վազիֆէսինի իյֆա իտէմէյէճէկինի պէէան իյլէմիշ իսէ տէ, Պուլկարիսթանը իսթիգլալը իչին պիր մուխաթաբաի սահիհէ կէօրմէսիյլէ պիր թէճրիպէի միթէէսսիֆէ իւզերինէ պու էֆքէարը իլան իթթիկինէ, վէ վազիֆէսինի վիւճտանը իգթիղասընճա իճրա իլէ իգպալ վէ իտպարը քէնտիսինէ թէվտի օյմանա պիր գավմը սատտեթը հալինէ մուվաֆֆագիյէթը քէմալէ իլէ ստյ վէ ղայրէթ իթմէք իչիւն ելզէմ օլան մէէզուինիյէթի իսթիհսալ իթմէք զըմընտա Պուլկար միլլէթինէ միւրաճաաթ իյլէտիկինէ Ռուսիա տէվլէթի գանի օյմուշ տըր։

Պուլկարլարը ինթիխապ իթթիբէրի բրէնսին սէօղիւնէ էճիբյէթլէ պիր գաչ երպապը ֆէատընը իղֆալաթընա գաբըմայըպ բրէնս իլէ միւթթահընտ դալմայանո Ռուսիա թարաֆընտան խալիսանէ արզու օլունուր։

—

Ֆինլէ-ֆյնին պէյանընա կէօրէ, Պուլկարիսթան բրէնսի թարաֆընտան իսէ գրթա գարարնամէ հէչը օլունուպ, պիրինճի գարարնամէ իգթիզասընճա, հարէքէթը սերբէշանէտէ պուլունանլար՝ մէճլիսի հարպտա մուհաքէմէ օլունուպ իտամմճէզասընանվէեախսոտ նիհայէթ պիր այ գատտար հապս ճէզասընա հիւքմ օլունճագլար իմիշ։ Իրինճի գարարնամէ մուճիպինճէ՝Պուլկարիսթանտա սերպէսթիի մաթպուաթ լաղվ օլունմուշ տըր։

ՄՈՒՀԱՔԷՄԷ

Պունանա 5—6 այ մուգատտէմ Իզմիր հէվալիսինէ Դարաթաշ նամ մահալտէ Էրմէնիլէր իլէ Իսլամ Էհվալիսի միյանընտա պէօյիւք պիր դավկա վուգու պուլարադ, հաթթա պու դավկատա պազը քիմսէլէրին գաթլ օլունուպ եարալանմըշ օլուուգարը օ վագրթ կազէթալարտա իլան օլունմուշ իտի։

Պու դավկատա զիմէտխալ օլանլար Իզմիրտէ մուհաքէմէ իտիլպ, պու մուհաքէմէ օրաճա քէսպը էհէմիյէթ իթտիկի կիպի, միւթթէհիմլէր միյանընտա պուլունան Մալագ Սարգիսէ միլլէթիմիզ ավօգաթլարընտան մէշհուր Գէորգ Պուպլի էֆ. իճրաի վէքիլէթ իթմէքտէ վէ մուհաքէմէ կիտիլէրի մահքէմէտէ իսթիմա իչիւն բէք չօգ էհալի հազըր պուլունմադտա իմիշ։

Իզմիր մուխպիրիմիզ՝ մուսմանլէյհ Գէորգ Պուպլի էֆէնտինին Մալագ Սարգիս լէհինտէ օլարագ մահքէմէտէ շէֆքէն իյրատ իթտիկի վէ մուախսէրէն գալէմէ ալտըղը միւտաֆէանամէյի պուտէֆա թարաֆընդան իրսալ իթմիշ օլմաղլա, միւթալէասը ֆայտէտէն խալի օլմայաճաղը միւլահազասընա մէպնի, էվրագը մէգքիւրէ այնէն զիյրտ տերճ օլունմուշ տըր։

Մահքէմէի ալինիգին ատալէթինտէն օլ տերէճէ էմինիմ քի, էկեր գապկի օլա իտի միւվէքքիլիմ Մալագ Սարգիսին միւտաֆասը իչիւն սէօզ սէօյլէմէք պիլէ իսթէմէզտիմ. լաքին մատամ քի միւթթէհիմլէր թարաֆընտան պիր ավօգաթ նասը իլէ միւտաֆասա օլունմասը միւթթէհիմին հուզուզու թապիյէ վէ գանունիյէսինտէն պուլունմուշ տըր, սէօզիմիւ սատատէ հասը իլէ պիր գաչ իթիրազ իթմէյէ մէճպուրըմ։

Պիր ատէմին գաթլ օլունմասընա ճաճմամագ էլիմիզտէն կէլմէզ գաթիլին միւսթահագ օյտուղու միճազաթլա ճէզա օլունմասը վիճտանը ամէյի իսքէաթ իտէճէյի շիւպհէսիզ տիր, լաքին գաթիլին միճազաթ կէօրմէսինտէն զիատէ պիր մասումուն վիգայէի հուզուզու մաթլուպ վէ միւլթէզէմ տիր. զընտաշ ալէյհ մէյտանտա պիր գաթլ մէսէլէսի վար տէյու բաաթ կէլէնին իթթհամ՝ գանունա, վիճտանա, ատալէթէ թէվաֆուգ իտէմէզ։

Թահգիգաթը վագըտտան անլաշըլմըզը վէճհ իլէ, 9 թշրրինի եվվել 1296 բազար կիւնիւ ալաթուրգա սաաթ օն պիր պուչուգ ըատտէրինտէ Իզմիրէ մուղաֆա Գարաթաշ նամ մահալտէ մուվէքքիլիմ Մալագ Սարգիսին գահվէխանէսինտէ մագթուլ Մէհմէտ Ալի վէ մէճրուհ Բաշիտ վէ Մահմուտ էֆէնտիլէր եանլարընտա պուլունան Պէքիր վէ Բէեամիլ վէ Թէվֆիգ էֆէնտի վէ Մաղնիսալը Իսմայիլ իլէ Սարգիս վէ Մկրտիչ վէ Մարտիրոս վէ Գույումճու Յատուր վէ Եօրղանճը Սըվասլը Սաբգիս վէ Եօրղանճը Գէորգ մէյանէլէրինտէ պիր արպէտա զուհուր իտէր. պու արպէտա էսնասընտա միւվէքքիլիմ Մալագ Սարգիս գահվէխանէսին աշաղըսընտա հայվանաթա եէմ վերմէքլէ մէշղուլ օլտուղու հալտէ, գահվէխանէսին էօնիւնտէ սօգագ օրթասընտա ատըլան թիւֆէնկ սէտասընը իչիտիր իչիթմէզ քէյֆիյէթի անլամագ իւզերէ հէվան եօգարույա գօշար. պէյարէ Մէհմէտ Ալիյի մէճրուհէն եէրէ տիւշմիշ օլտուղունու կէօրիւր վէ պունու միւթեագիպ գույու պաշընտա իքինճի պիր միւնազաա զուհուր իթմիշ օլմասը իլէ գահվէխանէսինին էօնիւնտէքի եիւքսէք եէրտէ տուրուպ օն քիշիտէն միւթեճավուզ օլան պու էշխաս պէյինտէքի միւնազասը սէյր իտէր վէ հաթթա պունլարընն արասընտա պիր պըչագ բարլամասընը տա կէօրիւր. Իչթէ Մալագ Սարգիս իչիւն վագաա պունտան իպարէթ տիր։

Շիմտի չահիտ սրֆաթընտա պուլունան պու ատէմին նէ սուրէթլէ միւթթէհիմլէրին սըրասընա գաթըլըզը մուճիպի հայրէթ օլճաղը ճիհէթլէ, պունուն թէգիգաթընա կէրիշմէյէ հաճէթ մէսս իտիյօր։

Պիղ Մալագ Սարգիսին՝ իթթհամնամէտէ իտտաա վէ հիքմէյէ օլունտուղու վէճհ իլէ, պիր ճանի օյտուղունա ինանմայըղ։ Նիչիւն ինանմասաղընմըզը մահքէմէյի ալինիզէ արզ իտէճէք օլուրսագ մահքէմէի ալինիզ տախի պունա ինանմայաճաղընա էմինիզ։

Պիր քէրրէ Մալագ Սարգիսին ահվալը մագիյէսինի կէօզտէն կէչերէլիմ։ Պու ատէմին սինինի ալթմըշը թէճավուզ իթմիշ տիր. նէ տերէճէ էհլի ըրզ վէ նամուսլու պիր ատէմ օյտուղունու իսպաթ իթմէք իչիւն շուրասընը իսթար իտէլիմ քի, ալթմըշընտան սոնրա իլք տէֆա տըր քի պիր մահքէմէի ճէզայէ հուզուրունա չըգըյօր։ Մալագ Սարգիս էհլի ըրզ օյտուղտան պայդա սաքին պիր ատէմ տիր վէ երկիրմի իւչ սէնէտէն պէրու Գարաթաշտա պիր գահվէխանէսի պուլունտուղու հալտէ պիր կէօնա ույղունսուզլուղու կէօրիւլմէմիշ վէ իչիտիլմէմիշ տիր։ Պունուն իչիւն Գարաթաշ էհլիսի Մալագ Սարգիստէն մէճմուն տըր։

Շիմտի Մալագ Սարգիս նիչիւն վէ նէ սուրէթլէ պու միւնազասա տախի օյսուն, մատամ քի քէնտիսինտէ պու գապկիյէթ եօգ տըր վէ խիլգաթընտա, թապիյաթընտա օյան սիւքիւնէթ իլէ իթթիյարըզը, իգթիտարսըզըզը պունա մանի տիր։

Ֆարզ իտելիմ քի պու ատէմտէ պու հալլերտէ օլմասըն. աճապա Մալագ Սարգիսի իթհամ իտէն հէեթի քիրամ տիւշունմէտիլէր մի քի ֆիլ ասըլ հէր պիր ճինայէթին էսպապը մուճիպէի վար տըր եանի սայիգասըզ ճինայէթ օյամազ։ Պու էսպապը մուճիպէ իսէ մահքէմէի ալինիզին հէյէթը միւհթերէմէսինէ զաթէն մալիմ օյտուղու վէճհէյէ, ճինայէթի իյգա իթմէք իսթէյէն ատէմին հըրս ու թամարընտան վէ եա ախզը սար վէ ինթիգամ կիպի աղրազը նէֆսանէյէսինտէն իպարէթ տիր։ Մալագ Սարգիսի թա մահքէմէի ալինիզ հուզուրունա գատար իհզար իտէպիլմէք իչիւն պու էսպապը մուճիպէտէն հիչ պիրի վաղ մը տըր տեյու սիւալէ մէճպուր օյույօրում։ Պու կիպի էսպապը մուճիպէ օլմատըզը թահգիգաթը վագաատան մա զիատէթին անլաշըլմըզ օյտուղու ճիհէթլէ, խաչըր ճէվապընը ալաճաղըմտա չիւպհէմ եօգ տըր։ Պու սէօզիմ օլ տերէճէ սահիհ տիր քի կէրէք էվրագը նութգիյէտ վէ կէրէք իթհամնամէտ վէ կէրէք՝ճէրբէեան իտէն թահգիգաթ վէ մուհաքէմաթ էսնասընտա պէօյլէ պիր սաիգա վէ եա էսպապը մուճիպէյի իմա վէ եա թէլմիհ իտէճէք պիր քէլիմէ պիլէ իչիտիլմէմիշ։ Հէմ նասըլ Մալագ Սարգիս պէօյլէ պիր արպէտէճէ տախիլ օլսուն քի սըֆաթը վէ մէնաֆիի չախսիյէսի քէնտիսինի պէօյլէ չէյլերտէն մէն իտէր։ Հաթթա գահվէխանէսինտէ ատի պիր միւնազասընն վուգուի պիլէ զարարընը մուճիպ օլուր։ Հէլէ քէնտիսի պէօյլէ պիր միւնազասա զիմէտխալ պուլունուր իսէ խանըմանը խարապ օլուր կիտէր։ Իզահ գայտընտան վարէթէ օյտուղու վէճհ իլէ Գարաթաշ կիպի գալապալըգ պիր մահալտէ սօգագ օրթասընտա վուգու պուլան պիր Նիզա մէսթուր վէ մէքթումթութուլաճագ հալլերտէն տէկիլ տիր. պու էֆալըն ֆաիլլէրի քիմէր օյտուղու զաթէն Գարաթաշ խալգը պէյնինտէ միւթեվաթրէն մալիմ տիր։ Մալագ Սարգիսին պունլարտա զիմէտխալ օյմայըպ, պիկիւնահ պուլունտուղու իսէ հէր քէս ինտինտէ միւսելլէմ տիր։ Հաթթա զապրթատան թանզիմ օլունուպ պու տավայա միւթեալիգ էվրագ թագըմընտա պուլունան Ժուրնալտա, Մալագ Սարգիս հագդընտա արզը չիւպհէ տախի իտիլէմէմիշ տիր։ Հէլէ մագթուլ Մէհմէտ Ալինին վալիտէսի թարաֆընտան 24 թշրրինի սանի 1296 թարիխի իլէ թագտիմ օլունան վէ էվրագ թագըմընտա մէվճուտ պուլունան իսթիտանամէտ եալընըզ իւչ քիչի թութուլմուշ օլտուղունտան պահս իլէ չիքայէթ օլունտուգտան սոնրա, պու իշտէ Մալագ Սարգիսին մալիմաթը օլաճաղը ճիհէթլէ չահիտ մագամընտա ճէլպի իլէ իսթիֆհը մատտէ օլունմասը թալեպ օլունմուշ տըր։ Յէմէք օլույօր քի, վագաատան պիր գաչ կիւն սոնրա տախի Մալագ Սարգիստէն շիպհէ իտէճէք պիր ֆէրտի աֆէրիտէ պուլունմամըշ տըր։ Շիմտի Մալագ Սարգիս ալէյհինէ պէօյլէ ազվիյաթ վէ իսնատաթէ գրեամ օլունմասը իսէ միւճերրէտ Մալագ Սարգիսին հալի եէսարընտանէշաթ իթմիշ տիր։ Պաղէն սերվէթ՝ պիր ֆէլաքէթ տիր տէնիլսէ սէզա տըր։

Հագիգաթը հալ պու

մերքեզտէ իքէն պագալըմ տիւնքի կիւն իսթիմա օլունան թէվֆիգ վէ ֆեամիլ էֆէնտիլէրին մահքէմէի ալինիզ հուզուրունա վագը օլան իֆֆատէլէրինտէ Մալագ Սարգիսի իթհամ վէ թէճրիմ իտէճէք պիր էմարէ վէ եա տէլիլ վաՀ մը տըր։

Շահիտ սրֆաթը իլէ իգամէ օլունան թէվֆիգ էֆէնտինին իֆֆատէսինտէ զէրրէ գատար պիր էմարէ վէ եա տէլիլ կէօրմէյօրում. հաթթա Մալագ Սարգիսին օրատա օլուպ օյմասըզընը ֆարգ իտէմէտիկինի վէ պուրասընը տիզգաթ իտէմէտիկինի տիւնքի կիւն մահքէմէի ալինիզ հուզուրունտա պէյան իթտիկի կիպի, մուախխէրէն էլինտէ սիլահ պուլունտուղունու իտտաա իսիլպ, գամա մը իտի պըչագ մը իտի, պուրալարընը թէֆրիգ իտէմէտիկինտէն պայգանէ չախս վէ նէ մատտէ թաէին իթմէկէ մուվաֆֆագ օյմասըզընտան գաթի նազար, թահգիգաթը վագըտտան թէվֆիգ էֆէնին գամա չէքիպ մասանընն իւզերինէ տաեաթտըզը վէ հաթթա միթթէհիմլերտէն եօրղանճը Սարգիսի ճէրհ իթտիկի իֆֆատ վէ տերմէյան օլունտուղունա նազարէն, պու իշտէ թէվֆիգ էֆէնտինին տախի զիմէտխալ օլտուղուանլաշըլմըզ օլտուղունտան, պիթարաֆլըզընտա չիւպհէ հասըլ օլմուշ վէ արթըգ պիթթապկի թէվֆիգ էֆէնտիտէ չահիտ սրֆաթը օյամայաճաղը տերքեար պուլունմուշ տըր։ Հէլէ չահիտ սրֆաթը իլէ իգամէ օլունան ֆեամիլ էֆէնտինին տիկէր մազնունլար հագդընտա սէօյլէտիկի սէօզլէրինին տերէճէի սըհհէթինի իշշար իթմէք՝ միւտաֆասա վէքիլի սրֆաթը

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

(Շարունակութիւն տես թիւ 1140)

Ճ Ա Ռ

ԱՐՏԱՍԱՆԵԱԼ Ի ՍԷՆ-Թ-ՊԷՏԵՐԲՈՒՂԻՆ ՊԷՌՎԻԼԱՑ Ի ԴԱՂԻԱԿԱՆ ԴԱՄԱՐՃԱԿԻՆ

Ի 27 Օգոստոսի 1818

—

ՆԵՐԲՈՂ Ի ՌՕՂԷՆ

—

«Nocturnâ versate manu, ver-
«sate diurnâ» : HORAT.
«Գնութիւն սկսանի զմարդ, և
«կրթութիւն յարդարէ զնա կա-
«տարեալ»։ Որոտ։

Գնութիւնը սկիզբն կուտայ մարդկան և կրթութիւնը կը կատարելագործէ զայն։ Կրթութեամբ՝ կարողութիւնք նորա տաղանդ կը լինին, կրթութեամբ յօժարութիւնք նորա առաքինութիւն։ Նա՛ դարուց 'ի դարս կը մշտնջենաւորէ գիտնական աւանդութեամբք իմաստութեան դասեր։ Ըստ այսմ՝ 'ի հնումն կը տեսանեմք զի կրթութիւնը տիրապէս զրաղելու զրգռած է զիմաստասէրս և զօրէնսդիրս. Լիկուրգոս նորա իշխանութեան վերայ կը հիմնէ իւր ժողովրդեան օրէնքները. Պղատոն իւր խորհած օրէնսդրութիւնները. Կատոն՝ անդամաւագաց և հայր ժողովրդեան՝ ուսուցչական պաշտամամբք կը փառաւորէ հիւպատոսական ծիրանին։ Եւ յիրաւի՛, եթէ գոյ արուեստ մի արժանի մեծարանաց իմաստնոց՝ սա ինքն կրթութիւնն է, որ նպատակ ընտրած է իւրեան մարդոն կատարելութիւն։ Արուեստ մի, որոյ այնքա՛ն մեծ է նպատակն՝ որչափ զի անբաւ են նորա մանրամասնութիւնքը. այնչա՛փ աշխիւ և պատուական՝ որչափ զի իւր պատուիրած խնամոցն, իւր օրինադրած պարտուցն 'ի փոխադարձութիւն չընծայէր բնաւ սին և չողոմող համբաւ մը. այնքա՛ն նուրբ և փափուկ, որչափ զի պարտէ նմա յանդիմանել զճշմարտութիւն աչաց դեռ տկարաց, լուսաւորել զմիտս՝ առանց ուսուցանելոյ զկիրս, և հանդերձել զառաքինութեանն յաղթանակ՝ առանց այլայլելոյ զանդորր անմեղութիւն։

Ռօլէն իւր վաստակօքը նպաստեց ուսուցման, ի պատիւ ամբարայ կը հիմնէ իւր ժողովրդեան օրէնները. Պղատոն իւր խորհած օրէնսդրութիւնները. Կատոն՝ անդամաւագաց և հայր ժողովրդեան՝ ուսուցչական պաշտամամբք կը փառաւորէ հիւպատոսական ծիրանին։ Եւ յիրաւի՛, եթէ գոյ արուեստ մի արժանի մեծարանաց իմաստնոց՝ սա ինքն կրթութիւնն է, որ նպատակ ընտրած է իւրեան մարդոն կատարելութիւն։ Արուեստ մի, որոյ այնքա՛ն մեծ է նպատակն՝ որչափ զի անբաւ են նորա մանրամասնութիւնքը. այնչա՛փ աշխիւ և պատուական՝ որչափ զի իւր պատուիրած խնամոցն, իւր օրինադրած պարտուցն 'ի փոխադարձութիւն չընծայէր բնաւ սին և չողոմող համբաւ մը. այնքա՛ն նուրբ և փափուկ, որչափ զի պարտէ նմա յանդիմանել զճշմարտութիւն աչաց դեռ տկարաց, լուսաւորել զմիտս՝ առանց ուսուցանելոյ զկիրս, և հանդերձել զառաքինութեանն յաղթանակ՝ առանց այլայլելոյ զանդորր անմեղութիւն։

Ռօլէն իւր վաստակօքը նպաստեց ուսուցման, ի պատիւ ամբարայ կը հիմնէ իւր ժողովրդեան օրէնները. Պղատոն իւր խորհած օրէնսդրութիւնները. Կատոն՝ անդամաւագաց և հայր ժողովրդեան՝ ուսուցչական պաշտամամբք կը փառաւորէ հիւպատոսական ծիրանին։ Եւ յիրաւի՛, եթէ գոյ արուեստ մի արժանի մեծարանաց իմաստնոց՝ սա ինքն կրթութիւնն է, որ նպատակ ընտրած է իւրեան մարդոն կատարելութիւն։ Արուեստ մի, որոյ այնքա՛ն մեծ է նպատակն՝ որչափ զի անբաւ են նորա մանրամասնութիւնքը. այնչա՛փ աշխիւ և պատուական՝ որչափ զի իւր պատուիրած խնամոցն, իւր օրինադրած պարտուցն 'ի փոխադարձութիւն չընծայէր բնաւ սին և չողոմող համբաւ մը. այնքա՛ն նուրբ և փափուկ, որչափ զի պարտէ նմա յանդիմանել զճշմարտութիւն աչաց դեռ տկարաց, լուսաւորել զմիտս՝ առանց ուսուցանելոյ զկիրս, և հանդերձել զառաքինութեանն յաղթանակ՝ առանց այլայլելոյ զանդորր անմեղութիւն։

Ռօլէն իւր վաստակօքը նպաստեց ուսուցման, ի պատիւ ամ-

բառնալով իւր ասպարէզն հանճարներով և առաքինութեամբք։ Եւ առ ի գովել զնա բա՛ւ է ասել զոր ինչ արար նա, բա՛ւ է ցուցանել թէ որպիսի ոք եղև նա։ Օ՛ն և օ՛ն, ես չպիտի մեղանչեմ բնաւ յիշատակի իմաստնոյ միոյ՝ չռալելով նմա անպէտ գովեստներ. այլ յանախակի պիտի խոսիմ իւր բարութեանը վերայ, և անդուլ եմ՝ զի իւր ոդին ամենևին չպիտի գժդմնի այս ներբողենիցս վերայ։

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Յետ անկման պետութեանն Արևմտից, այն ինչ Եւրոպոյ այս բարեբաստ դեհը կորոյս ի Հռովմայեցւոց անտի ընկալեալ քաղաքակրութիւնը, նախնեաց գրոց մէջ մնաց սակայն նորոգ քաղաքակրթութեան մը բողոքը, որ ընդերկար անարդիւն եկաց։ Մարդկային մտաց յառաջխաղացութեանն ընդդէմ արգելք կը յարուցանէին հաստատութիւնք խժդժից. Ժողովուրդն ի սպասաւորել և եթ կայր և աւագանին ի պատերազմել. ուսմունք ի վանս Մարտիրոս վէ Գույումճու Յատուր վէ Եօրղանճը Սըվասլը Սաբգիս վէ Եօրղանճը Գէորգ մէյանէլէրինտէ պիր արպէտա զուհուր իտէր. պու արպէտա էսնասընտա միւվէքքիլիմ Մալագ Սարգիս գահվէխանէսին աշաղըսընտա հայվանաթա եէմ վերմէքլէ մէշղուլ օլտուղու հալտէ, գահվէխանէսին էօնիւնտէ սօգագ օրթասընտա ատըլան թիւֆէնկ սէտասընը իչիտիր իչիթմէզ քէյֆիյէթի անլամագ իւզերէ հէվան եօգարույա գօշար. պէյարէ Մէհմէտ Ալիյի մէճրուհէն եէրէ տիւշմիշ օլտուղունու կէօրիւր վէ պունու միւթեագիպ գույու պաշընտա իքինճի պիր միւնազասա զուհուր իթմիշ օլմասը իլէ գահվէխանէսինին էօնիւնտէքի եիւքսէք եէրտէ տուրուպ օն քիշիտէն միւթեճավուզ օլան պու էշխաս պէյինտէքի միւնազասը սէյր իտէր վէ հաթթա պունլարընն արասընտա պիր պըչագ բարլամասընը տա կէօրիւր. Իչթէ Մալագ Սարգիս իչիւն վագաա պունտան իպարէթ տիր։

Շիմտի չահիտ սրֆաթընտա պուլունան պու ատէմին նէ սուրէթլէ միւթթէհիմլէրին սըրասընա գաթըլըզը մուճիպի հայրէթ օլճաղը ճիհէթլէ, պունուն թէգիգաթընա կէրիշմէյէ հաճէթ մէսս իտիյօր։

Պիղ Մալագ Սարգիսին՝ իթհամնամէտէ իտտաա վէ հիքմէյէ օլունտուղու վէճհ իլէ, պիր ճանի օյտուղունա ինանմայըղ։ Նիչիւն ինանմասաղընմըզը մահքէմէյի ալինիզէ արզ իտէճէք օլուրսագ մահքէմէի ալինիզ տախի պունա ինանմայաճաղընա էմինիզ։

Պիր քէրրէ Մալագ Սարգիսին ահվալը մագիյէսինի կէօզտէն կէչերէլիմ։ Պու ատէմին սինինի ալթմըշը թէճավուզ իթմիշ տիր. նէ տերէճէ էհլի ըրզ վէ նամուսլու պիր ատէմ օյտուղունու իսպաթ իթմէք իչիւն շուրասընը իսթար իտէլիմ քի, ալթմըշընտան սոնրա իլք տէֆա տըր քի պիր մահքէմէի ճէզայէ հուզուրունա չըգըյօր։ Մալագ Սարգիս էհլի ըրզ օյտուղտան պայդա սաքին պիր ատէմ տիր վէ երկիրմի իւչ սէնէտէն պէրու Գարաթաշտա պիր գահվէխանէսի պուլունտուղու հալտէ պիր կէօնա ույղունսուզլուղու կէօրիւլմէմիշ վէ իչիտիլմէմիշ տիր։ Պունուն իչիւն Գարաթաշ էհլիսի Մալագ Սարգիստէն մէճմուն տըր։

Շիմտի Մալագ Սարգիս նիչիւն վէ նէ սուրէթլէ պու միւնազասա տախիլ օլսուն, մատամ քի քէնտիսինտէ պու գապկիյէթ եօգ տըր վէ խիլգաթընտա, թապիյաթընտա օյան սիւքիւնէթ իլէ իթթիյարըզը, իգթիտարսըզըզը պունա մանի տիր։

Ֆարզ իտելիմ քի պու ատէմտէ պու հալլերտէ օլմասըն. աճապա Մալագ Սարգիսի իթհամ իտէն հէեթի քիրամ տիւշունմէտիլէր մի քի ֆիլ ասըլ հէր պիր ճինայէթին էսպապը մուճիպէի վար տըր եանի սայիգասըզ ճինայէթ օյամազ։ Պու էսպապը մուճիպէ իսէ մահքէմէի ալինիզին հէյէթը միւհթերէմէսինէ զաթէն մալիմ օյտուղու վէճհէյէ, ճինայէթի իյգա իթմէք իսթէյէն ատէմին հըրս ու թամարընտան վէ եա ախզը սար վէ ինթիգամ կիպի աղրազը նէֆսանէյէսինտէն իպարէթ տիր։ Մալագ Սարգիսի թա մահքէմէի ալինիզ հուզուրունա գատար իհզար իտէպիլմէք իչիւն պու էսպապը մուճիպէտէն հիչ պիրի վաղ մը տըր տեյու սիւալէ մէճպուր օյույօրում։ Պու կիպի էսպապը մուճիպէ օյմատըզը թահգիգաթը վագաատան մա զիատէթին անլաշըլմըզ օյտուղու ճիհէթլէ, խաչըր ճէվապընը ալաճաղըմտա չիւպհէմ եօգ տըր։ Պու սէօզիմ օլ տերէճէ սահիհ տիր քի կէրէք էվրագը նութգիյէտ վէ կէրէք իթհամնամէտ վէ կէրէք՝ճէրբէեան իտէն թահգիգաթ վէ մուհաքէմաթ էսնասընտա պէօյլէ պիր սաիգա վէ եա էսպապը մուճիպէյի իմա վէ եա թէլմիհ իտէճէք պիր քէլիմէ պիլէ իչիտիլմէմիշ։ Հէմ նասըլ Մալագ Սարգիս պէօյլէ պիր արպէտէճէ տախիլ օլսուն քի սըֆաթը վէ մէնաֆիի չախսիյէսի քէնտիսինի պէօյլէ չէյլերտէն մէն իտէր։ Հաթթա գահվէխանէսինտէ ատի պիր միւնազասընն վուգուի պիլէ զարարընը մուճիպ օլուր։ Հէլէ քէնտիսի պէօյլէ պիր միւնազասա զիմէտխալ պուլունուր իսէ խանըմանը խարապ օլուր կիտէր։ Իզահ գայտընտան վարէթէ օյտուղու վէճհ իլէ Գարաթաշ կիպի գալապալըգ պիր մահալտէ սօգագ օրթասընտա վուգու պուլան պիր Նիզա մէսթուր վէ մէքթումթութուլաճագ հալլերտէն տէկիլ տիր. պու էֆալըն ֆաիլլէրի քիմէր օյտուղու զաթէն Գարաթաշ խալգը պէյնինտէ միւթեվաթրէն մալիմ տիր։ Մալագ Սարգիսին պունլարտա զիմէտխալ օյմայըպ, պիկիւնահ պուլունտուղու իսէ հէր քէս ինտինտէ միւսելլէմ տիր։ Հաթթա զապրթատան թանզիմ օլունուպ պու տավայա միւթեալիգ էվրագ թագըմընտա պուլունան Ժուրնալտա, Մալագ Սարգիս հագդընտա արզը չիւպհէ տախի իտիլէմէմիշ տիր։ Հէլէ մագթուլ Մէհմէտ Ալինին վալիտէսի թարաֆընտան 24 թշրրինի սանի 1296 թարիխի իլէ թագտիմ օլունան վէ էվրագ թագըմընտա մէվճուտ պուլունան իսթիտանամէտ եալընըզ իւչ քիչի թութուլմուշ օլտուղունտան պահս իլէ չիքայէթ օլունտուգտան սոնրա, պու իշտէ Մալագ Սարգիսին մալիմաթը օլաճաղը ճիհէթլէ չահիտ մագամընտա ճէլպի իլէ իսթիֆհը մատտէ օլունմասը թալեպ օլունմուշ տըր։ Յէմէք օլույօր քի, վագաատան պիր գաչ կիւն սոնրա տախի Մալագ Սարգիստէն շիպհէ իտէճէք պիր ֆէրտի աֆէրիտէ պուլունմամըշ տըր։ Շիմտի Մալագ Սարգիս ալէյհինէ պէօյլէ ազվիյաթ վէ իսնատաթէ գրեամ օլունմասը իսէ միւճերրէտ Մալագ Սարգիսին հալի եէսարընտանէշաթ իթմիշ տիր։ Պաղէն սերվէթ՝ պիր ֆէլաքէթ տիր տէնիլսէ սէզա տըր։

Հագիգաթը հալ պուՀ մերքեզտէ իքէն պագալըմ տիւնքի կիւն իսթիմա օլունան թէվֆիգ վէ ֆեամիլ էֆէնտիլէրին մահքէմէի ալինիզ հուզուրունտա վագը օլան իֆֆատէլէրինտէ Մալագ Սարգիսի իթհամ վէ թէճրիմ իտէճէք պիր էմարէ վէ եա տէլիլ վաՀ մը տըր։

Շահիտ սրֆաթը իլէ իգամէ օլունան թէվֆիգ էֆէնտինին իֆֆատէսինտէ զէրրէ գատար պիր էմարէ վէ եա տէլիլ կէօրմէյօրում. հաթթա Մալագ Սարգիսին օրատա օլուպ օյմասըզընը ֆարգ իտէմէտիկինի վէ պուրասընը տիզգաթ իտէմէտիկինի տիւնքի կիւն մահքէմէի ալինիզ հուզուրունտա պէյան իթտիկի կիպի, մուախխէրէն էլինտէ սիլահ պուլունտուղունու իտտաա իսիլպ, գամա մը իտի պըչագ մը իտի, պուրալարընը թէֆրիգ իտէմէտիկինտէն պայգանէ չախս վէ նէ մատտէ թաէին իթմէկէ մուվաֆֆագ օյմասըզընտան գաթի նազար, թահգիգաթը վագըտտան թէվֆիգ էֆէնին գամա չէքիպ մասանընն իւզերինէ տաեաթտըզը վէ հաթթա միւթթէհիմլերտէն եօրղանճը Սարգիսի ճէրհ իթտիկի իֆֆատ վէ տերմէյան օլունտուղունա նազարէն, պու իշտէ թէվֆիգ էֆէնտինին տախի զիմէտխալ օլտուղուանլաշըլմըզ օլտուղունտան, պիթարաֆլըզընտա չիւպհէ հասըլ օլմուշ վէ արթըգ պիթթապկի թէվֆիգ էֆէնտիտէ չահիտ սրֆաթը օյամայաճաղը տերքեար պուլունմուշ տըր։ Հէլէ չահիտ սրֆաթը իլէ իգամէ օլունան

իւէ բէֆիգլերիմ պուլունան էֆէնտիլէրին տիրաեէթինէ մուհավվէլ օլուպ, Մալաղ Սարգիս հագգընտա սէոյլէտիկի սէօյլէրէ կէլինճէ պունլարտա օ գատար մուպայէնէթ վար տը քի, իֆատէի վագբասը Մալաղ Սարգիս հագգընտա չահատէթտէն մատուտ օլամազ, զիրա Մալաք Սարգիսին էլինտէ սիլահ օլուպ օլմատըղընը պիլէմէտիկինի, վէ հաթթա միւնազաա պաչանտըղընտա Մալաղ Սարգիսին օրատա մէվճուտ պուլունուպ պուլունմատըղընը պիլմէտիկինի սէօյլէտիքտէն սոնրա, իւք իֆատէսինտէ էրմէնիլէր օն քիշիտէն իպարէթ օլտուղունու սէոյլէտիկի հալտէ, մուախէրէն մահքէմէի ալինիզ հուզուրունտա պէշ ալթը քիշի իտիլէր տէմէսի, վէ Մալաղ Սարգիսի պիթթապի թէշխիս վէ մատտէյի թաեին իտէմէմէսի-վէ հաթթա թիւֆէնկի էնտախթ իտէն էրմէնի՝ սարը պըեերգը վէ օրթա պօյու օլտուղունու իֆատէ իթտիկի հալտէ, մահքէմէի ալինիզին հուզուրունտա պուլունան միւթէհիմլէրտէն պըեերգըդ պիր տելեֆանը իչուն, թիւֆէնկի էնտախթ իտէնպուտուր տէմէսի կիպի եէկտիկէրինի միւնագըդ օլան իֆատէլէրին հիչ պիր վագթթ չաեանը գապուլ օլամայաճազը տէրքեար տը։ Պունլարտա գաթինազար, գույու պաչնտա զուհուր իտէն իքինճի սրպէտատա չահիտ էֆէնտինին օթուզ ատրմ ուզգատա օլտուղունու եինէ քէնտիսի իֆատէ իթտիկի հալտէ, կէօյա օլ ճիւմմի զաֆիրին իչինտէ պուլունան պու իսթիյար Մալաղ Սարգիսին էլինտէ գամա մը իտի պըչաղ մը իտի պիլէմէտիկի պիր ալէթի գաթիանը սիյահ գապզէլի օլտուղունու սէօյլէմէսի իֆատէսինին պիթիւն պիթիւն ճէրճ վէ սուգութինի իճապ իթտիրէն հալլէրտէն օլտըղը մէվճատ միւսէլլէմէտէն տիր։ Շուրասը ճահ տըգգաթ տըր քի թըշրինի սանի զարֆընտա եանի գըշ մէվսիմինտէ ազչամ էզանընտան սոնրա վէ պիր ճիւմմի զաֆիր իչինտէ պիր իսթիեաբրն թուիմագտա իտի տէտիի վէ պըչաղ վէ եա գամա օլտուղունու ֆարգ իտէմէտիկի պիր ալէթը գաթիանըն սիյահ գապզէլի օլտուղունը նա՞սըլ կէօրիւյօր. էզ ճիւմիէ քի, գապզէ ավուճ իչինտէ թութուլուր։ Արթըգ պուրալարընընը թէմէրիզ վէ թէֆրիգինի մահքէմէի ալինիզին հէյեէթը միւհթէրէմէսինին նաղարը տըգգաթնա արզ իտէր, վէ պու եօլտա պիր իֆատէ իլէ պիր քիմէնին թէճրիմի գապիլ օլամայաճազընը տաիի իլավէի մագալ իտէրիմ։

Արզ ու պէեանտէն վարէսթէ օլտուղու վէճհ իլէ Մէճէլլէի ճէլիլէնին 1697ինճի մաատէսի մուճիպինճէ մախսուսըն խիլաֆընա իգամէ օլունան պէյեինէ մագպուլ օլամայաճազը կիպի, շահիալէր՝ մէշհուտընպիհի պիզզաթ մուայեէնէ իթմիշ օլուպ տա օլ վէճհլէ հուզուրը մահքէմէտէ թային իթմէսի վէ շահատէթին տավայա մուվաֆագաթ վէ մութապագաթը՝ Մէճէլլէի ճէլիլէնին ճիւմլէի ահքեամընտան տը։ Քեամիլ էֆէնտինին իֆատէսի իսէ պու չէրաիթտէն վարէսթէ տիր։

Պիր տէ իթհամը թէէեիտ իթմէք իչին էսամիսի շահիտ բուսուլաընտա գայտ օլունան իքի քիշիտէն քէօմիւրճի Եուսուֆ տիւն մահքէմէի ալինիզին հուզուրընա կէլտի վէ պու իչտէն ասլա խաբերի օրմատըղընը մա էլ եէմին պէեան իթտի։ Իթհամը թէէեիտ իչիւն իսմի զիքր օլունան տիկէր կէմիճի Ահմէտ իսէ, ասլա մահքէմէ հուզուրունա կէթիրիլէմէտի։

Մալաղ Սարգիսին սուրէթի տէրտէսթինի տէ տէրխաթը իտէրսէք, պէրաեէթինէ գանաաթ հասըլ օլուբ, զիրա քէնտի քէնտիլէրինի միճրիմ ատտ իտէնլէր պիթթապ իխթիֆա վէ եա ֆիրար իթտիքլերի հալտէ, Մալաղ Սարգիս վագաա աղչամընը պիլէ գահվէխանէսինտէն պիր գատէմ ալրըլմամըշ, վէ զապթիյէ չավուշը իլէ միքեաեէմէ իթմիշ օլտուղու կիպի, եէրմի իւշ կիւն սոնրա մուսթանթըգ էֆէնտի թարաֆընտան ճէլպ միղաքքէրէսի կէօնտէրիլաիքտէ կէլմէյէ միսարաաթ իթմիշ տիր։

Միւտտաիի չախսի վէքիլի Ռիֆաթ էֆէնտինին չիմտի պէեան իթտիյի տելիլէրի տէ պիր քէրրէ նաղարը թէտգիգտէն կէչիրէլիմ։ Պու տելիլէրի պունտան հէնուզ եարըմ սաաթ էվվէլ արզ իթտիկի ճիհէթլէ խաթըրլարտան չըգմամըշ տըր։ Ռիֆաթ էֆէնտի պիր քէրրէ հիչ պիր չահիտին իֆատէսինտէ, միւվէքքիլիմ ալեյհինէ պիր էմրէ վէ տելիլ պուլամայուպ, հաթթա տիկէր իւշ միւթէհիմ Տիգրանլա Եօրկանճը Սարգիս վէ Օհաննէսին իթհամընը թէէեիտ իթմէք իւզրէ, միւվէքքիլիմ Մալաղ Սարգիսին իֆատէսինտէն իսթիֆատ իթմէք իսթէեօր, զիրա ֆիլհագիգա միւվէքքիլիմտէն պաչգա չահիտ սրֆաթընտա օլաճագ պիր քիմսէնէ պուլամայօր։ Պիր ատէմին լիսանը եանըլաճագ օլուրսա հագիգաթը սէոյլեր։ Ռիֆաթ էֆէնտի տէ պու սուրէթլէ պէեանչ հագիգաթ իթտիյինտէն տալայը քէնտիսինէ թէչէքքիւր իտէրիմ։

Անճագ Մալաղ Սարգիս ալեյհինէ աւլիլ զանն իթտիկի պիր չէյվար իսիչ, օ տա՝ ուլունքի կիւն կէօյա թարաֆը բիյասէթի պէհի եէլլիրինտէն Տիգրան դահվէխանէտէ մի իսի տէյիլ մի իսի տէյու Մալաղ Սարգիսէ սիվալ պույրուլտուգտա, գահվէխանէտէ կէօրմէտիմ ճէվապընը վէրմէսինէ, Մալաղ Սարգիսին օրատա պուլունտուղունու իսթիտլալ իթմէսի իչիւ։ Մալաղ Սարգիս սապահտան աղչամա գատար պաչգա եէրտէ իսիմ ճէվապընը վէրմէմիշ տիր քի, Ռիֆաթ էֆէնտի պէօյլէ պիր չէյ իսթիտլալ պույուրսուն։

Մալաղ Սարգիս հայվանաթա եէմ վէրմէմէ վէ եալը քէնարընտա պուլունան թաչլարը տիզմէք իւզրէ եարըմ սաաթ գատար աչաղընտա իտիմ. պու էնտատ արպէտա վուգու պուլտու ճէվապընը վէրմիշ իսի։ Տիգրանը օրատա կէօրմէտիմ տէմէսի իսէ՝ պու եարըմ սաաթտան էվվէլ վէ եա սոնրա գահվէխանէտէ կէչիրտիլի վագթա մաարսուֆ տըր։ սէօյտէ նէ մուպայէնէթ կէօրիյօր անլաեամայօրսուն, աճապա գահվէխանէտէ պուլունտուղու միւտտէթճէ Մալաղ Սարգիսին Տիգրանը կէօրմէտիմ տէմէսինտէ, մուճիպի մէսուլիյէթ օլաճագ պիր չէյ վար մը տըր, վէ պու կիպի վահի վէ պիէսաս պիր իթիրազ՝ տէլայիտէն մաատուտ օլապիլիր մի։ Էլվէթթէ օլամազ։

Շեմտի պու ահվալտէն Մալաղ Սարգիսին ալեյհինէ պիր էմրէ պիլէ կէօրիւէմէտիյի հալտէ, պունուն պէրաեէթի զիմմէթինէ նասըլ իթիմատ իթմէյէլիմ, վէ պու ատէմին սէհվէն միւթէհիմլէր ադրասընա գաթըմըշ օլտուղունա նա՞սըլ ինանմայալըմ։ Էֆէնտիլէ՞ր, տէրխաթը պոյուրուրունուզ քի տիւնքի կիւն Մալաղ Սարգիսին իֆատէսինտէն կիւզէլ պիր չահատէթ իչիտիլէմէտի։ չահիտ սրֆաթը իլէ ճէլպ օլունմասը լազըմ կէլէն պիր պիչարէնին միւթէհիմ սրֆաթը իլէ մահքէմէի ալինիզին հուզուրունա կէլմէսինէ ինսաֆընը գալ օլո՞ր մը։

Պէրի իւզիմմէ վէ նամուսլու պիր ատէմ իչիւն միւթէհիմ սրֆաթը իլէ պիր մահքէմէի ճինաեէթ հուզուրունա կիթմէսինտէն պէօյիւք պիր ֆէլաքէթ օլամազ։ Մալաղ Սարգիս ֆամիլիասընընը թէլաշը տիլբըրաշընը կէօրսէնիզ, ըզգգաթընըզ թէհէեիւճ իտէր վէ պունլարընը հալինէ աճըրսընըզ։

Պէրի իւզիմմէ պիր ատէմին մահքիմիյէթի իսէ երպապը նամուս վէ իսթիգամէթտէն օլանարընը ճիւմէսի իչիւն մէեուսիյէթի մուճիպ օլուր։

Արթըգ թաթվիլի մագալ։ լիզում կէօրէմէմ, զիրա հէյեթը միւհթէրէմէնիզ էլպէթթէ քէնտի վիճանընը իսքեաթ իտէճէք սուդէթտէ պիր գարար վերէճէք տիր, վէ պու եօլտա վերէճէյի հիքմէթ ատալէթը Օսմանիյէ պու մասումիյնի իհեա իտէճէկինտէ ճիւմլէնին իթիգատը պէր քէմալ տըր։

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

Տիւնքի նիւսխէմիզտէ վատ իթտիկիմիզ վէճհ իլէ, տիւնքի կիւն Գալաթա խորհրդարանընտա իճթիմա իտէն Միլլէթ մէճլիսի ումումիսի՝ էսամիսի զիյրտէ մուհարբէր օլան եէնի երեսփոխանլարընը ինթիխապընը թաստիգ իթմիշ տիր.

Հիսար վէ Պոյաճը–քէօյ
Կիւլպէնկեան Սինեքերիմ էֆէնտի
Էմիրնէ
Պարոնեան Յակոբ էֆէնտի
Գարակէօմրիւք վէ Սալմաթմրուգ
Փանոսեան Կարապետ էֆէնտի
Թորոսեան Յովհաննէս »
Խասքէյ
Պուլկուրեան Ռուբէն էֆէնտի
Թադէոսեան Ռէզէոս »
Գուզկունճուգ վէ Իճատիյէ
Ներսէսեան Գրիգոր էֆէնտի
Մէղպուրեան Մկրտիչ »
Պէշիքթաշ
Քէրէստէճեան Յովհաննէս էֆ.
Պապիկեան Վարդան »
Պէյօղլու
Օրմանեան Վիչէն էֆէնտի
Հովեան Ղազար »
Էքսէրճեան Տէլէմաք »
Պէկեան Յարութիւն »
Պոյաճեան Նշան »
Նորատունկեան Յարութիւն »
Էրզրում
Աղնաւորեան Սերոբէ էֆէնտի
Օրթաքէյ
Ճանըմեան Մկրտիչ էֆէնտի
Եէնի–Գարու
Գաբամաճեան Լեան պէյ
Թոբ–Գարու
Հիւնքերպէյենտեն. Յօք. Կոպերնիկ
Գումգարու վէ Գումգարու տիշարընը
Սուրէնեան Աւետիս էֆ.
Յօքթ. Թիրեաքեան »
Հիւնքերպէյենտեն. Յիգրան »
Իսկ. Եէնի Մահալլէ
Հաճեան Յակոբ էֆ.
Պալատ
Բարաղամեան Տիգրան էֆէնտի
Ղազարոսեան Սահակ »
Կիւմիւշեան Մկրտիչ »
Գատը քէօյ
Յովակիմեան Գառնիկ էֆ.
Հաղարեան Կարապետ »
Էսամիսի պունտան ադտէմ կաղէթամըզտա նէյը օլունան 6 բուհանի երեսփոխանլարընը ինթիխապը տախի մէճլիսի ումումինին տիւնքի իճթիմանընտա թաստիգ օլունմուշ տըր։

Իշգու թաստիգ մուամէլաթընտան սոնրա ազատէն Պէշիրեան Ալիքսան էֆէնտի մէճլիսին նիզամնամէի տախիլիսի հագգընտա աթիտէքի թաստինամէյի դրաաթ իթմիշ տիր։

Մեծ. Ատենապետ էֆէնտի,

Ազգ. Ժողովոյս ներքին կանոնադրութեան համար եօթներորդ յօդուածքճանապարհորդութեան և հիւանդութեան պատճառաւ երեսփոխանաց բացակայութիւնը օրինաւոր կ հաւարի բանաւոր պատճառ անուանելով. բայց այդ բացակայութեան սահման մը դրած չըլլալուն, խիստ կարեւոր կը համարիմ նոյն յօդուածը բարեփոխել յետագայ եղանակաւ, վասն զի ինչ օգուտ կրնայ քաղել Ազգն ու Ժողովս այն երեսփոխաններէն որոնք հիւանդութեան կամ ճանապարհորդութեան պատճառաւ ամիսներով և մինչև իսկ տարիներով բացակայ գտնուելով չի պիտի կարենան Ժողովոյս աշխատութեանցը գործակցիլ. ուստի կառաջարկեմ բարեփոխել նոյն յօդուածն այսպէս։

Բացակայութիւն ճանապարհորդութեան պատճառաւ

1. Ներելի է բացակայ գտնուիլ այն երեսփոխանաց որք ազգային պաշտօնեա և առաժամանակեայ կերպիւ կը ճանապարհորդեն։

2. Ներելի է բացակայ գտնուիլ մինչև Դէկ. ամ. այն երեսփոխանաց որք Ժողովոյն մէջ պաշտօն ունին։

3. Ներելի է բացակայ գտնուիլ մինչև Եէկ. ամ. այն երեսփոխանաց որք անձնական գործով կը ճանապարհորդեն։

Բացակայութիւն հիւանդութեան պատճառաւ

1. Ներելի է բացակայ գտնուիլ մինչև Դէկ. ամ. այն երեսփոխանաց որք Ժողովոյն մէջ պաշտօն ունին։

2. Ներելի է բացակայ գտնուիլ մինչև Եէկ. ամ. այն երեսփոխանաց որք անուանելով. բայց այդ բացակայութեան սահման մը դրած չըլլալուն, խիստ կարեւոր կը համարիմ նոյն յօդուածը բարեփոխել յետագայ եղանակաւ, վասն զի ինչ օգուտ կրնայ քաղել Ազգն ու Ժողովս այն երեսփոխաններէն որոնք հիւանդութեան կամ ճանապարհորդութեան պատճառաւ ամիսներով և մինչև իսկ տարիներով բացակայ գտնուելով չի պիտի կարենան Ժողովոյս աշխատութեանցը գործակցիլ. ուստի կառաջարկեմ բարեփոխել նոյն յօդուածն այսպէս։

Բացակայութիւն ճանապարհորդութեան պատճառաւ

1. Ներելի է բացակայ գտնուիլ այն երեսփոխանաց որք ազգային պաշտօնեա և առաժամանակեայ կերպիւ կը ճանապարհորդեն։

2. Ներելի է բացակայ գտնուիլ մինչև Դէկ. ամ. այն երեսփոխանաց որք Ժողովոյն մէջ պաշտօն ունին։

3. Ներելի է բացակայ գտնուիլ մինչև Եէկ. ամ. այն երեսփոխանաց որք անձնական գործով կը ճանապարհորդեն։

Բացակայութիւն հիւանդութեան պատճառաւ

1. Ներելի է բացակայ գտնուիլ մինչև Դէկ. ամ. այն երեսփոխանաց որք Ժողովոյն մէջ պաշտօն ունին։

2. Ներելի է բացակայ գտնուիլ մինչև Եէկ. ամ. այն երեսփոխանաց որք Ժողովոյն մէջ պաշտօն չունենալով սոսկ երեսփոխան են։

3. Ճանապարհորդութեան և հիւանդութեան պատճառաւ բացակայ գտնուող պաշտօնաւոր երեսփոխաններուն բացակայութիւնը եթէ Դէկ. ամ.ը անցնի պաշտօնէն կը դադրի, եթէ Եէկ. ամ.ը՝ երեսփոխանութիւնէն և անոնց տեղ նորեր կընտրուին։

Թաղին մէջ հրդեհ, և տանը մէջ հիւանդ պատահելոց.

1. Թաղին մէջ հրդեհ, և տանը մէջ հիւանդ պատահած երեսփոխանաց բացակայութիւնը սովորական օրինաց տրամադրութեան ներքեւ ըլլայ, այսինքն չորրորդ բացակայութեամբ հրաժարեալ համարուի։

Արդ կաղաչեմ երեսփոխան Տեարց որ լաւ իմաստասիրեն սոյն բարեփոխութեան կարեւորութիւնը որ շատ անգամ երեսփոխանաց ներքին կանոնադրութեանն համար եօթներորդ յօդուածին չնորհիւ իւր վայելած այն անսահման բացակայութեան պատճառաւը ՀԱՍՍՈՒԱԾ է ազգը և ժողովս, և կանոնադրութեան այդ յօդուածին անորոշ վիճակն ալ ճշդած պիտի ըլլանք այսու բարեփոխութեամբ որ մեծ թերութեան մէջ է։

Յայտնելով այն ակնածական յարգանքս զոր ունիմ առ պատկառելի Ազգային Ժողովս։

1881 մայիս 7 Ազգ. երեսփոխան
Ալէքսան Պէյէր

ԹԷՎՃԻՀԱԹ

Տախիլիյէ նէզարէթի ճէլիլէսի մէքթուպճուսու Բաղիպ պէյ էֆէնտի հազրէթլէրինէ բիւթպէի ուլա սընճը էվվէլի։

Տիեարպէքիր վիլայէթի ատիյէ միւֆէթթիշլիյի՝ Մուսուլ վիլայէթի ատիյէ միւֆէթթիշի սապըգ Նիյազի էֆէնտիյէ։

Լազքիյէ մահքէմէի իսթինաֆիէսի միւտտաիի ումումի մուավինլիյի՝ Սիւրիա մահքէմէի իսթինաֆիյէսի միւտտաիի ումումիլիյի գալէմի պաշ քեաթիպի սապըգ Մէհմէտ Ալի էֆէնտիյէ։

Սիվազ վիլայէթի աշար վէ աղնամ նէզարէթի՝ Խաղնէի խասսա միւպայաաթ մէմուրու սապըգ Ալի էֆէնտիյէ։

Ատանա վիլայէթի աշար վէ աղնամ նէզարէթի՝ Հաճըն գայմագամը սապըգ Պահրի պէյ։

Մանասթըր վիլայէթի աշար վէ աղնամ նէզարէթի՝ Գոսօվա վիլայէթի աշար վէ աղնամ նազրը սապըգ Եուսուֆ Զըյատտին էֆէնտիյէ։

Գոսօվա վիլայէթի աշար վէ աղնամ նէզարէթի մէֆսուս հէյեթը թէֆթիշիյէի մալիյէ միւֆէթթիշլերինտէն նէճիպ պէյ թէվճիհ պուլրուլմուշ տըր։

ՄԻԻԹԷՖԷՐՐԻԳԱ

Սըրպիսթան չըմէնտրֆերլերի ինչաաթը իչիւն Սըրպ հիւքիւմէթիյլէ Մ. Պաթօ պէյինտէ ադտ օլունան մուգավէլէնամէ՝ մուգատտէմա հիւքիւմէթը Սէնիյէ իլէ Ավսթրիա հիւքիւմէթի պէյ.

ԹԻՒՃԱՌԻՑԷ

ՏԽԱՒԱԹ

ԷՄՎԱԼ	ՄԸԳՏԱՐ	ԳԻՆԸ	Լ. Օ.
ՁԷԽԱՑԻՐ			
Պոլսոյ սէրթ, Ազօֆ	քիլէ	24-28	100
Լիպրա 57|60			
» սէրթ Բումէլի	»	22.25-	»
Լիպրա 56|58			
» երմըշագ Թունա	»	25.50-29.50	»
Լիպրա 56|59			
» » Բումէլի	»	24-29.	»
Լիպրա 55|60			
Մըռէր պոպրոյը	»		»
» » Թունա	»	13-14.	»
» » Բօթի, Օրտու	»	13.50	»
» » Բուլմէլի	»	13.	»
Արբո Թունա	»	12-12.50	»
» Բուլմէլի	»	12.50-	»
Եոլֆ	»	–	»
Զոֆրաբ	»	–	»
ՏԱԳԻԳ			
Եէբլի ոնոս	չուվալը	103-112	»
Օրեոս ոնոս 1 ինճի ճինս	»	135-138	»
» » 2 ինճի ճինս	»	125-128	»
» » 3 վէ 4 ինճի ճինս	»	95-115	»
ալաս 1 ինճի ճինս	»	–	»
» 2 վէ 3 ինճի ճինգ	»	–	»
ՕԳԴԱ ՄԱԼԸ			
«Գոհվէ Բիո 1 ինճի ճինս	100 օգդասը	900-950	»
» 2 ինճի ճինս	»	800-850	»
» 3 ինճի ճինս	»	700-750	»
Եէրէր Հօլանտա վէ Թրիէթէ	դանթարը	212-220	103
Ե «Ֆրանսըզ քէլէ, 5 քիլօկ.	»	250-	100
» քէլէ 3 վէ 2.50	»	255-	»

ԹԻՒՃԱՌԻՑԷ

ԷՄՎԱԼ	ՄԸԳՏԱՐ	ԳԻՆԸ	Լ. Օ.
Պէդէր	օգդասը	8-8.75	104
Զէվէտ Պէնկալա	»	110-120	100
» Մատրաս	»	45-60	»
Բէրբէրլ Ամէրիգա	սանտրդ	43-44	»
Մոմ Սբարմաչէթ 6 1/2-7 քիլօկր.	»	38-43	»
» » 11-11.70 »	»	82-92	»
Քոլ Ինկիլիզ	2 սանտրդ	200-205	107
Զայ Գոնկօ	օգդա	20-	105
» Փէգօ	»	40-105	»
Բէրբէրլ ճէնովա	չուվալ	35-36.50ֆ.	»
» Ինկիլիզ	»	145-148	100
Իսբէրթօ	21-22 օգ.	100	»
Բօմ Ինկիլիզ	9-10 կալ.	100	»
» Թրիէսթէ	17. »	100	»
Սայ եոզը Սիպէրիա	օգդա	13.50-14	105
Զէրվէշ եոզը	»	7.25-	»
Գոյրոֆ եոզը Մոսգոֆ	»	8-8.50	»
Խովէս սիյահ	»	35-45	120
ՄԱՏԷՆ			
Պոէբէր Ինկիլիզ	օգդա	12-12.50	100
Զինէս	100 օգդասը	80- ֆր.	
Գոլոյ	դանթար	680-	»
Գոբլոն	օգդա	3-3.25	100
Թէնէրէ	2 սանտրդ	175-180	100
Գարֆիյա	50 քիլօկր.	65-70	»
Ճոյ	սանտրդ	12-12.50ֆ.	
Զէլէ Թրիէսթէ 0—00	»	132-136	»
Տէմիր չըպուգ	դանթար	47-	»
» եարմա	»	49-	100
» Մօսգոֆ լամաը	»	82-	»
» մըխըրդ	»	85-90	»
» սաչ 2—14 է գատար	»	78-82	»
» չէնպէր	«	68-70	»
» համուր սաչը եուվարլագ	«	90-95	»
» թէլ եուվարլագ 1/2—3/16	«	72-82	»

ԽՐԱՃԱԹ

ԷՄՎԱԼ	ՄԸԳՏԱՐ	ԳԻՆԸ	Օ. Լ.
Բոմպոռէ Մըսըր	օգդասը	4.75-5	100
» Անատօլու	»	7-7.75	»
Եաբաղը Գասապ պաղը	»	7.50-9.	»
» Անատօլու երգանմըշ	»	6-6.50	»
Թէֆթիխ+ Անատօլու	»	22-24.	»
» Վան	»	15-17	»
Իբէհ+ Աճէմ վէ Խորասան	»	– ֆր.	»
Գօղ Պրուսա վէ սայիրէ	»	40-50	»
Տէրէ քէչի	8-12 բարչա	100-	105
Պոլ մոմ Անատօլու	օգդա	17-18	105
Ճեհրէ Գայսէրի, Ինգարէ	»	7-8	100
Գիրեվիր Անատօլու	»	3.50-4	»
» Թօխատու	»	1.50-2	»
Աֆիոն	»	200-225	»
» Զիքինթի	»	80-110	»
Քէրեն Խոնոսոս	քիլէ	28-32	»
Սոսամ	օգդա	3-3.25	»
Անէոն Սագըզ վէ Զէշմէ	»	5-	»
» Անատօլու	»	4-4.50	»
Սիֆիոն	»	4.4 50	»
Ֆասուլիա Թունա	100 օգդասը	110-130	»
» Թրապուզոն	» »	100-120	105
Զէյթին եոզը Միթիլլի, Այվալը	օգդասը	5-5.25	112
» » Կէմլիկ	»	5-	»
» » Խունան	»	5.25-5 50	»
Սամսոն Գանտիա	»	4.75	»
» Բէթիմօ	»	4.50	»
» Միտիլլի	»	3-3.50	»
Պոդիմ էյլէ	»	11-50-12	100
Ֆընդիք Թրապուզոն	դանթար	125-130	«
Ճէվիզ Անատօլու	օգդա	—	«
Ինճիր Իզմիր	դանթար	—	«
Գոբրա խոզեմ	»	–	«
Բէնիր եաշէր Թունա	օգդա	7-8.	107
» » Օաէսա	»	.-	«
Զէյթին Թրիկա	»	2-2.50	«

նինտէ միւնագրա մուգավէլէնա. մէյէ մուխալիֆ օլտուղունտան տօլայը Պէյկրատ Օսմանլը սէֆի-րինին Սրբպ հիւքիւմէթինէ պիր բրոթէսթօնամէ վէրմիշ օլտուղու Պէյկրատտան եազըլըյոր։

ԿԻՒՆԼԻՒԻՔ ՀԱՎԱՏԻՍ

Թիւրքիա իլէ Եունան արասընտա ադա օլունան մուգավէլէնամէնին տիւնքի կիւն իմզալանաճաղը մէմուլ օլունմագտա իտի իսէ տէ, պու խուսուս վուգու պուլմայըպ, անճագ պու հաֆթա մէզքիւր մուգավէլէնամէնին իմզալանաճաղը իհթիմալտէն պահտ օլմատաղընը, վէ պու մուգավէլէ այրըճա պիր ահտնամէ օլուպ, տէվլէթլէր միանընտա սալը կիւնիւ թէաթի օլունան թաստիգնամէլէրէ թէպլիւգի պուլունմատաղընը, վէ եէվմը մէզքիւրտէն իհթիպարէն իւչ հաֆթայա գատար, Եունան հուսուսընտա թէրք օլունան ադրագինին թախլիյէսինէ պաշլանմասը իչիւն Պապը Ալի թարաֆընտան Ադթա հիւքիւմէթը Օսմանիյէսինէ էմր կիհտիկինի պու կիւնքի Մէնէքը եազըյոր։

—

Սրբպիսթանըն գրալիյէթ թէհավվիւլինէ էքսէր տէվլէթլէրին չիմտիտէն մուվաֆագաթ իհտիրլէրի վէ կէլէճէք օգոստոսըն 2 սինտէ միլլէթ եորթուսունա թէսատիֆ իտէն եէվմը մախսուստա գրալիյէթին իլան գըլընաճաղը Յանէբ կաղէթասը եազըյոր։

—

Թէէմինէն ըիվայէթ օլունտըղը. նա կէօրէ, Պապը Ալի՝ Բօտկօրիցայա հաքիմ օլան թէբէլէրի Գարատաղ թէրք իհմէք Նիյէթինտէ օլուպ, ֆագաթ Շգօտրա կէօլիւ ճիհէթինտէն հիչ պիր արաղի վէրմէյէճէք տիր։

Բուսիա սէֆիրի Մ. տր Նօվիգօֆ՝ պու մէսէլէ իւզէրինէ հիքիւմէթը սէնիյէ իլէ միւզաքէրէ իհմէք իչիւն տիկէր պիճիմէ բէ ֆիգիւրէրի թարաֆընտան մէկզու. նիյէթ ալմըշ իմիշ։

—

Եանեատտա պաղը մէրթէպէ էհէմմիյէթլի վուգուաթ զուհուր իհտիրինէ վէ պունուն էսաս վէ մագսէտի նէ օլտուղու անլաշըլմատաղընա տիր Պապը Ալի իլէ սէֆարէթլէրէ պիր թէլէկրաֆ վիրուտ իհմիշ իսէ տէ, մուախսէրէն, ալընան մալիւմաթա կէօրէ, պու վուգուաթըն բոլիթիգաճա պիր էհէմմիյէթի օլմայըպ, անճագ 15 սէնէ քիրէյէ հիւքմ օլունան Ն նէֆէր Օսմանը թէպասը Բուսլար եաֆթաալրա սօգագարտան կէյիրիլիպ ուզաղ մահալլէրէ թէպտա իտիլտիքլէրինտէ, Եանեատա պիր հէլէճան վուգուպուլմուշ իսէ՝ տէ, սիւքիւնէթը հալտէրագալ իատէ օլունմուշ տըր։

—

Շեյխ իսլեյտուլլահըն տերտէսթի հագգընտա տիւն վէ էվվէլքի կիւն պաղը մալիւմաթ վերիմիշիտիր։

Պու կիւնքի Վ-ֆը մէրգումՇեյխ հագգընտա պէր վէճճի աթի եազըյոր։

«Շեյխ իսլեյտուլլահ տերտէսթ օլունուպ վան չէհրինէ կյսալ գըլընմըշ տըր։

«Օրտան տախի պիր պինպաչը բիֆագաթը իլէ վէ հագգընտա մուզայիրը հիւրմէթ պիր կէօնա մուամէլէ վուգու պուլմամագ իւզրէ Յէրսատտէթ թէվճճիհէն եօլա չգգարըլմըշ տըր։

«Մուսթիւիհին մախտումարը տախի Յէրսատտէթ իղամ օլունմագ իչիւն վան գօմանտանլըղընա նէզարէթը ճէլիլէի Հարպիէտէն էմր վէրիլմիշ տիր։»

—

Բուսիա սէֆիրի Մ. Նօվիգօֆ՝ տիւն վէ Ալէմանիա սէֆիրի գօնթ Հացֆէլտ պու կիւն մէէզուսէն մէմլէքէթլէրի ճանիպլինէ ազիմէթ իտէճէքլէր իքէն, հարբէթլէրինի պիր գաչ կիւն թէէխիր իհմիլեր տիր։ Ռիվայէթէ կէօրէ, պու թէէխիւրաթ Գարատաղ մեսէլէսինտէ պաղը միւզաքէրաթըն իքմալի լիւզումունա մէպնի իմիշ։

ՏԱԽԻԼԻՒՃԷ

Պէրլին սէֆարէթը Սէնիյէսի ադթայ միլիթէրի սապգ նուրի պէյ իլէ Ալէմանիա տէվլէթի թարաֆընտան Էլ Բոֆ նիյանընըն իչիւնճիւ ռիւմպէսի իհտ գըլընմըշ տըր։

—Մէէզունէն Ալէմանիայա կիհտիլ օլան Ռումէլիի Շարգի միլիս ասքէրի գօմանտանը Սիրէքէր (Բաշիտ) բաշանըն միւտտէթը զայպուպէթինտէ վիլայէթը մէզքիւրէ ժանտարմա գօմանտանը Մահիր բաշա միւշարիւլյէ վէ. քեալէթ իտէճէք իմիշ։

—Մէրքէզի Էրզինկեան օլան տէօրտիւնճիւ օրտու իչիւն պու կիւն Էրզրում թարաֆլարընա պիր խալը եչեան ասքէրիյէ վէ երզագ կէօնտէրիլիճէք տիր։

—Յէրսատտէթ Ինկիլթերրա սէֆիրի ճէտիտի լօրտ Ցիւֆրին տիւն սապահ խարիճիյէ նազըրը Ասիմ բաշա հաղրէթլէրինին գօնաղընա կիտէրէք, բաշի միւշարիւլյէ իլէ միւլագաթ իլէմիշ տիր։

Սէֆիրը միւշարիւլյէին մատամաձը կէլէճէք հաֆթա պէյօղլու միւթէպէրան ֆամիլիաալարընը գապուլ իլյիլյէճէք իմիշ։ Միւշարիւլյէ. հին օն չօճուղու թէվէլլիւտ իտիւպ իչիւ մէֆաթ իլյէմիշ տիր։

—Ցիւնքի կիւն Յէրսատտէթ Ի. բան սէֆիրի Մօհսին խան հաղրէթլէրի Պապը Ալիյէ կիտէրէք, պաշ վէքիլ բաշա հաղրէթլէրի իլյ ուղուն միւտտէթ միւլագաթ իլյէմիշ տիր։

—Պապըգալը կիրուհընտան 8 նէֆէր էշխաս տահա Յէրսատտէթտէն թարտ օլունմուշլարարը։

—Շեհր բօսթասընըն Յէրսատտէթ վէ պիլտը սէլասէ իչիւն մէքթուպ գապու իհմէճճէյէ բէմէն իլան օլունմուշ իտի։ Անճագ մուխապերաթըն թէսհիլի իչիւն Յէրսատտէթ վէ ճիվարը իչիւն ալընակէլմէքտէ օլան 5 ղրշ թէլեկրաֆ իւրէթի պու տէֆա եիւզ բարայա թէնզիլ իտիլմիշ վէ հաթթա պու մէզտարընը պիրէ թէնզիլ հագգընտա միւզաքէրէ օլունույոր իմիշ։

—Ցիւնքի կիւն Թօբխանէ ճատտէսինտէն կէչմէքտէ օլան թրամվայ արապասը Թօբխանէի ամիրէ միւշիրի Ալի Սաիպ բաշա հաղրէթլէրինին ֆայթոնունա չարբ. մասը իլէ ֆայթօն գէտէլէնմիշ իսէ տէ, բաշի միւշարիւլյէհէ պիր զարար կէլմէմիշ վէ եիրիյէրէք Թօբխանէ տաիրէսինէ կիմիշ տիր։

—Միւէլլիֆ վէ միւթէրճիմլեր՝ էսէրը գալէմիյէլերինի իքի նիւսխէ օլարագ թէպեհիզ վէ Մէարիֆ նէզարէթինէ թագտիմ իհմէլերի միւթատտէն իքէն, նէզարէթը միւշարիւլյհա եալընըզ պիր նիւսխէնին թէպեհիզ վէ թագտիմ օլունմասընա գարար վերմիշ տիր։

—Շեյխէլիք թայչէ միւտիրլիյինէ պիր զաթըն ինթիհապը իչիւն պաշ վէքիլէթի մագամը սահիսինտէն Թիճարէթ նէզարէթինէ վերիլէն էմր՝ նէզարէթը միւշարիւլյհա թարաֆընտան տախի իգթիզա. տէնլերէ թէպլիղ իտիլմիշ օլմաղլա, տիւնքի կիւն հիսսէտարան պիր մէճլիսը ումումի ագտ իհթիմլեր տիր։ Միւտիրիյէթը մէզքէրեէ քիմին թային օլունտուղունա տահր հէնուզ մալիմաթ ալընամամըշ տըր։

—Իսթիգրազը տախիլինին սէնէտաթը լազըմէսի թապ օլունուպ պիթտիյի ճիհէթլէ լազըմ կէլէնլերտէն ախզ ու իսթիֆասընա միւպաշերէթ իչիւն պէյտիրէ մէմուրլարընա էմր վերիլմիշ իմիշ։

—Յիւն թարապլուսը Ղարպտան Յէրսատտէթ 80 նէֆէր ալիւլվիճճուտ ասքէր կէթիրիլմիշ տիր։

—Գարատաղ թէրք օլունան արագիտէքի էմլաքը վագֆիյէնին թէսվիյէսինէ մէմուր օլան Շէքիպ պէյ պու կիւնլերտէ օլ ճանիպէ ազիմէթ իտէճէք տիր։

ԹԷԼԷԿՐԱՖ

Ադանա Հավա

(Պու սապահ յեկեն Բէլեկրաֆլար)

Լօնտրա 16 յունիս

Թայչընը պէյանընա կէօրէ, թահվիլաթը Օսմանիյէի համիլ օլան ինկիլիզլէր թարաֆընտան վէքիլ թայեին օլունան Մ. Ռ. Պուրգ՝ Պապը Ալի իլէ մալիյէճէ պիր սուրէթը թէսվիյէ պուլմաղա չալըշմագ իչիւն կէլէճէք այ զարֆընտա Սթամպօլա կիտէճէք, վէ պու սուրէթը թէսվիյէ՝ ինթիբաղաթըն թէտսավիւլէ չզգարըլան ֆիյաթը իւզէրինէ եիւզէ 4 թէճճիյէսին տէն իպարէթ պուլունճագ տըր։

Լօնտրա 16 յունիս

Մէէլէի Մէպսան։—Սրբ Զարլս Տիւք՝ Մ. Օթուէյին պիր սիւալինէ ճէվապէն պէէան իմիշ տիր քի, թունուզըն մալիյէ գօմիսարընա տարրմէվճուտ օլանմուգարրերաթ՝ Մ. Ռուսթան թարաֆընտան թունուզ պէյինէ ախիրէն վերիլէն թէպլիղնամէ իլէ զալիպա թաստիլ օլունմամըշ տըր։

Սրբ Զարլս Տիւք իլավեթէն պէեան իմիշ տիր քի, եագընտա նէյր օլունճագ Մավի Գիիթաղ՝ ինկիլթերրա բոլիթիգա մէմուրը իլէ թունուզ հիւքիւմէթի միյանընտաքիմինասէպաթ հագգընտա մուամիլէհ բոլիթիգա մէմուրընա կէօնտէրիլէն թալիմաթը հավի օլաճագ տըր։

Լօրտ Ռ. Զըրչիլ՝ թունուզտա մուգիմ ինկիլիզրա բոլիթիգա մէմուրընըն պու սըրատա պէյին նէզտինէ կիտուպ կիտէմէտիկինի սիվալ իհմիշ տիր։

Սրբ Զարլս Տիւք՝ ճէվապէն, եարընն պու պապտէ պիր սիվալ իյրատ օլունճաղը ճիհէթլէ, պունա տա եարընն ճէվապ վերէճէկինի պէյան իմիշ տիր։

Պու ճէվապ՝ լորտ Ռ. Զըրչիլ իլէ Ցրբ Զարլս Տիւք արասընտա էբէյիճէ չէտիտ պիր վագաաը մուճիպ օլուպ, Սրբ Զարլս Տիւք՝ պէօյէ պիր մուհիմ վէ նազիք մէսէլէնին միւզաքէրէսինէ հէնուզ տեվամ օլունմագտա իքէն, պու մէսէլէ հագգընտա տերհալ պիր ճէվապ թալեպ իհմէք քեարը ագիլ օլմատաղընը մագամը իհթիրազէ տերմէյան իյլէմիշ տիր։

Մ. Կլատսթօն՝ հայտուտլար թարաֆընտան էսիր կէօթիւրիւրէն ինկիլիզլէր իչիւն վիրիլէն թազմինաթըն թէէտիյէ իհտիրիմսինէ տահր Մ. Գրիկսըն պիր սիվալինէ ճէվապէն պէեան իմիշ տիր քի, պու մէսէլէ հէնուզ թէճագիգ օլունմագտա տըր, վէ հէնուզ պիր գարար վերիլմէմիշ տիր։

Պուքրէշ 16 յունիս

Թէճճիղաթը ասքէրիյէ տահր օլարագ՝ հարպիէ նազըրը ալէ. հինտէ օլան պիր թասիպ թէքլիֆ. նամէսինի. Մէճլիսի Ա.յան 4 բէյէ գարշը 27 բէյ իլէ գապուլ իմիշ տիր։

Հարպիէ նազըրընըն իսթիֆա իտէճէկինէ տահր պիր չայիա զուհուր իմիշ տիր։

Թուլօն 15 յունիս

Ֆրէ Տրէյ նամ զըրհիլը՝ թունուզ պաշ վէքիլի Մուսթաֆա բաշա իլէ տիկէր թունուզ մէմուրինինի համիլ օլտուղու հալտէ պու կիւն վիրուտ իհմիշ տիր։

Ինչպու հէեթթը մէմուրին իլթիֆաթը ազիմէ իլէ գապուլ օլունմուշ տըր։

Ադանա Բէրրէ

Ադթին 16 յունիս

Ցիվանը մուհասէպաթ բէիսի Մ. Ադթանասիատէս մալիյէ նազըրը թային օլունմուշ տըր։ Գապինէ թանընն եէնի իչ ազասը եէմին բէսմինի կիֆա իհմիշ, վէ պու սապահ մէմուրիյէթլերինէ պաշամիշլար տըր։ Գունլարընը քեաֆիֆէսի իլը տէֆա օլարագ հէյէթը վիքեյաս տախիլ օլմուշլար տըր։

Լօնտրա 17 յունիս

Ցիւն մէճլիսի մէպուսան՝ Իրլանտա հէյէթը զըրաիյէսի իւզէրինէ թանզիմ օլունան գանունը միւզաքէ իտէրէք, պիրինճի պէնտինի գապուլ իհմիշ տիր։

Ֆենիանլար թարաֆընտան սուի գաստլար չօղալմագտա օլտուղընտան, ինկիլիզ հիւքիւմէթի՝ Ամերիգա հիւքիւմէթինին նազարը տրգագաթընը Նիւ-Եորգտա պուլունան մէդքիւր ֆենիան չիրքեթի իւզէրինէ տավեթ իհմիշ տիր։

ԹՈՍՏԻՀ

Ցիւնքի նիւսխէմիզին իչիւնճիւ սահիֆէսինտէ միւնտէրիճ Պոյաճը քէօյ մէքթուպընընը ալթընը սաթըրընտա «տիսուր վիճակ» եազըլաճագ իքէն «արդիւնաւոր վիճակ» վէ 45ինճի սաթըրընտա «վերստանայ» եազըլաճագ իքէն «վերարդունայ» թապ օլունմուշ օլըզընտան, թասհիհինէ իպթիտար գըլընը։

ԻԼԱՆԱԹ

Յէրսատտէթ մէրքէզ իհրա տահրէսինտէն կէլէն իլան

Սվիչէրա պանքէրլէրինտէն վէ Ֆրանսա տէվլէթը ֆախիմէսի մահմիլերինտէն Ֆ. Լբպէ վէ Ֆիս վիգթօր վէ Ալֆոնս վէ Լէսիէ էֆէնտիլերին Պրուսանընն գօճա Նապպ մահալլէսինտէ մուգիմ տէվլէթը միւշարիւլյհա թէպտասընտան Մ. Թոնի Մարշալ զէվճէսի միւթէվէֆիյէ Մատամ Մարի վերէսէլերինտէ պա իլամ մահիրիմունպիհ ալաճագլարը օլան 146761 ֆրանգա մուգապիլ մերհումն պուլունան վէ մէզքիւր գօճա Նապպ մահալլէսինտ Հասան Զէլէպի ճատտէսինտ վագը էթրաֆը Սբստրիգէ խաթուն պաղչէսի վէ Նապպ տերէսի վէ թարաֆէնի թարիգամմէ իլէ մահտուտ տերունինտէ 62 մէլիլզ վէ պիր գօզախանէ վէ օն պապ օտա վէ պիր մաղազա վէ պիր ֆուրուն վէ մաքինա վէ սաիր էլաթ ու էտէվաթըն ճիմլէսի պէրաադեր վէ պիրբաղեր մէմուրիյէթ ալտընտա մէզքիւր տիւքքեան սահիպի Ալէտիս Բարաղեանթարաֆընտան իլան օլունուր։ 8—8

գասը լիրաի Օսմանի եիւզ ղրուշ հիսապը իլէ 52000 ղրշ. իլէ թալիպի էօհտեսինտէ թէգարրուր կյէտիրինտէն, վէ մահը հալը բուսինին 13իւնտէն իհթիպարէն 31 կիւն միւուրինտ գաթիէն գէ. բաղը իճրա օլունճաղը Պրուսա իճրա մէմուրիյէթինտէն իշար օլունմաղլա, զիյատէտ թալիպ օլանլար վար իսէ միւտտէթը մէզքիւրէ խիթամընա գատար Յէրսատտէթ մէրքէզ իճրա տահրէսինէ միւրաճաաթ իլյէմէլերի իլան օլունուր։

3 Հազիրան 97

Քէղ

Գըլըճճըլար քէթխիւտասը Գաբրիէլ աղանընն Մէհմէտ էմին էֆենտիյէ տէյնի պուլունան մէպալիղը մալիւմէնին թէսվիյէսի զըմընտա մէտեունը մէրգումին Զատըրճը Ահմէտ Զէլէպի մահալլէսինտէ Պալի բաշա ճատտէսինտէ քեահին միքեաբրրճի օլտուղը գըրդ իքինու. մէրօլու արասընընը թարիխը իլանտան օն պէշ կիւն սոնրա նրսֆընն ֆիւրուխթընա թէչէպիւս օլունճաղը Յէրսատտէթ մէրքէզ իճրա տահրէսինտէն իլան օլունուր։

3 Հազիրան 97

Շեհր Էմանէթինտէն կէլէն իլան

Մահալինճէ պիտայէթէն միւզաեէտսի իճրա գըլընմըշ օլան օնունճու տահրէի պէլէտիյէ դանթար բուսումունը իշպու հազիրանընն օնունճու չէհարշէնպիհ կիւնիու գարարը գաթիսի վերիլէճէկինտէ, թալիպ օլանլարը Շեհր Էմանէթի մէճլիսինէ միւրաճաաթ իլյէմէլերի։

3 Հազիրան 97 2—1

Քէղ

Գատը քէօյ խակէլէսիյլէ Մօտա վէ Թուպինի մօտասը վէ Մէօհրտար վէ Ֆէներ վէ Գալատըշ նամ մահալլերտէ եօբըլաճագ տէնիզ համմամլարընը Օնունճու տահրէի պէլէտիյէճէ պիտայէթէն իճրա գըլընան միւզայէտէլերի իւզէրինէ իչպու հազիրանընն օն իւչունճու ճումաա երթէսի կիւնիու գարարը գաթիսի վերիլէճէկինտէն, թալիպ օլանլարընն Շեհր Էմանէթի մէճլիսինէ միւրաճաաթ իլյէմէլերի։

3 Հազիրան 97 3—1

Էվգաֆ Նէզարէթինտէն կէլէն իլան

Էվգաֆը Հիւմայուն խազինէսինտէն մազարէ Ղազի աթիզ Ալի բաշա վագֆընտան Տիվան եօլունտա վագֆը միւշարիյէհ ճամիի չէրիֆի գարշըսընտա էյնի խանընընն հիսսէի մահալլէսի ախերէ սաթըլընճայա գատար 298 սէնէսի բէճէպինտէն իհթիպարէն քիրայա վերիլէճէկինտէն, իհթիգամընա թալիպ պուլունանլէրին թարիխի իլանտէն նիհայէթ պիր հաֆթայա գատար վարիտաթը ումումիյէ իտարէսինէ կէլմէլերի իհթար օլունուր։

97 հազիրան 1 2—2

Վալիտը մահիտը հաղրէթը Շեհրիեարի ճէնէթմէքեան Սուլթան Ապտիւլ Մէճիտ խան թապէ սէրահու հաղրէթլերի վագֆընտան Սթրանճա գարիյէսինին տօգսան եէտի սէնէի մալիյէսի հասըլաթը էօշրիյէսիյլէ բուսումը օթլագըեէսի օն եէտի պին ղրշ վէ Ֆրունճզ չայըրը քէյահը տախի ալթը երիշէլի ղրշ պէտէլերի իլէ մահեալի թալիպլերի էօհտէլերինտէ պուլունտուղընտան, զիբը օլանան աշար բուսումը իլէ չայիրընն Յէրսատտէթճէ զամմ իլէ իհթիգամընա թալիպ պուլունանլարընն թարիխը իլանտան իհթիպարէն նիհայէթ պիր հաֆթայա գատար էվգաֆը Հիւմայուն վարիտաթը ումումիյէ իտարէսինէ կէլմէլերի իհթար օլունուր։

15 բէճէպ 98 վէ
1 հազիրան 97 3—3

Պապը Ալի ճատտէսինտէ 18 նիւմէրո իլէ մուրագգամ տիւքքեանտա թիւրքճէ ինչա, Ռոման, Թարիխ, վէ հաֆթատա պիր նէչը օլունմագտա օլան Մէտրէսէի Հուգուգը Մէճէլլէ, Յիւսթուր, ճէզա գանունամէսի վէ չէրհի վէ մէքթէպի թրպպիրի Շահանէտ թապ օլունան թրպպ քիթապլարընն քեաֆիֆէսի վէ պունլարա միւմասիլ քիթապը նաֆիա վէ միւֆիտէ սաթըլմագտա տըր։ Սահիպը տիւքքեան թաչրալարտան սըբարը օլտուղունտա Սթանպօլտա թապ ու նէչը օլունան հէր ճինս կաղէթալարը մաթպասը ֆի